

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Տնօրէն Զօրեան Հիմնարկի Յեղասպանութեան Ուսումնասիրութեանց
Արտասահմանեան Անդամ Հայաստանի Գիտութիւններու
Ակադեմիայի

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԿԵԴՐՈՒԻ ՄՐԱԿԻՆ ՄԷՋ
14 ՆՈՅԵՄԲԵՐ 2003
ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ

ՄԱՅՐԵՆԻ - 2004

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՄԱՍԻՆ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԿԵԴՐՈՆԻ ՄՐԱՎԻՆ ՄԷՋ
14 ՆՈՅԵՄԲԵՐ 2003
ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ

ՄԱՅՐԵՆԻ - 2004

-

ԱԿՆԱԲՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵՎՆ ՄԱՍԻՆ

Այսօր պիտի աշխատիմ բացատրել Հայկական Ցեղասպանութիւնը հետեւեալ չորս ստորաբաժանումներով՝

- Հայկական Ցեղասպանութեան ընկերային եւ պատմական ազդակները
- Հայկական Ցեղասպանութեան իսկական գործադրութիւնը
- Թրքական ուրացումները
- Ինչ են Հայկական Ցեղասպանութեան ճանաչման հեռանակարները

Ներածական

Իս կարծիքս, շատ դժուար է հասկնալ Հայկական Ցեղասպանութիւնը՝ առանց ըմբոննելու պատմական զարգացումը, պատմական հոլովոյթները, որոնք հասունցուցին եւ հողը պատրաստեցին Հայկական Ցեղասպանութեան:

Ինչպէս գիտէք, Օսմանեան Կայսրութիւնը աստուածապետական կայսրութիւն մըն էր՝ թէոգրասի: Բայց կան թէոգրասի տեսակներ, ինչպէս՝ քրիստոնեայ աստուածապետութիւնը. այսինքն՝ քրիստոնէականը: Օսմանեանի պարագային ամէնէն յատկանշականը այն էր, որ ան իսլամական աստուածապետութիւն մըն էր. հետեւաբար, Իսլամ կրօնքը եւ իսլամական կրօնքի տոկմանները եղան Օսմանեան Կայսրութեան ծագման եւ զարգացման մղիշ ուժերէն մին եւ, իմ կարծիքով, Օսմանեան աստուածապետական Կայսրութեան այդ իսլամական բնոյթը մեծ դեր խաղաց Հայկական Ցեղասպանութեան զարգացման մէջ:

Նախ եւ առաջ ուշագրաւ հարց մը կը ծագի հոս: Ինչպէս գիտէք, հայեր դարերով ապրած են ուրիշ իսլամական

ՓՐՈՒ. ՏՔԹ. ՎԱՀԱԳԻՆ ՏԱՏՐԵԱՆ

Կայսրութիւններու մէջ,- Պարսկաստան, արաբական երկիրներ,- եւ արդարօրէն կարելի է հարց տալ, որ ինչո՞ւ նոյն այդ երկիրներուն մէջ, ուր իւլամական կրօնքը կը տիրապետէ, զանգուածային ջարդ եւ կոտորած չէ եղած: Օսմանեան Կայսրութեան պարագային, իւլամական կրօնքին զուգընթաց կար նաև ուրիշ ազդակ մը, որ էր ռազմաշունչ իւլամ պետականութիւնը:

Ինչպէս գիտէք, Օսմանեան Կայսրութիւնը ռազմական ծաւալապաշտութեան մը վրայ հիմնուած է,- շարունակ, շարունակ երկիրներ գրաւել եւ իբրեւ նուաճեալ տարր օգտուիլ տեղական ժողովուրդներէն:

Յետոյ, անշուշտ, Օսմանեան Կայսրութեան պարագային կար ուրիշ հանգամանք մը, որ բացակայ էր Պարսկաստանի, արաբական երկիրներու, Լիբանանի եւ Սուլիոյ մէջ,- հայ ժողովուրդի բնօրրանը մաս կը կազմէր թուրք ազգի կազմաւորման, թուրք ազգութեան աշխարհագրական դիրքին. կար հարիւրաւոր հազարներ ընդգրկող կեդրոնացած հայ ազգաբնակչութիւն մը, որ աշխարհագրականօրէն եւ ռազմա-քաղաքականօրէն կը սպառնար թուրք ժողովուրդի աշխարհագրական դիրքին: Հետեւաբար, այս ազդակները միասնաբար դեր մը խաղալով մղեցին, որ այդ իւլամական բնոյթը վնասակար դեր կատարէ հայ եւ թուրք յարաբերութիւններու մէջ:

Իւլամական կրօնքը երբեք չ'ընդունիր ոչ-իւլամներու հաւասար ըլլալը իւլամներու: Անհաւասարութեան պարագան հիմնաքարը կը կազմէ իւլամական կայսրութեան. բայց ատոր կողքին կար նաև ուրիշ ազդակ մը,- հայերը ո՛չ միայն անհաւասար էին իւլամներու, այլև կը կազմէին ստորադաւ հայ ժողովուրդին համար, որովհետեւ այդ ստորադաւ հայ ժողովուրդին համար, որովհետեւ այդ ստորադաւ հայ ժողովուրդին կար նաև խորականութիւն: Հայերը

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՌՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

չէին կրնար հաւասար իրաւունքներ վայելել, կառավարական պաշտօնեայ չէին կրնար ըլլալ, զինուորական չէին կրնար ըլլալ:

Իմ կարծիքով, սակայն, հայ ժողովուրդի բնաջնջման ամենամեծ ազդակը հանդիսացաւ իսլամական կրօնքի այն արգելքը, որուն համաձայն քրիստոնեայ հայերը իրաւունք չունեին զէնք կրելու կամ զինուելու:

Հինգ հարիւր տարի թրքահայ ժողովուրդին մէջ այս անպաշտպանուածութիւնը, այս զէնք կրելու իրաւունքէն զրկուած ըլլալը, անհանդուրժելի պայմաններ ստեղծեցին արեւելեան նահագներուն մէջ, ուր մինչեւ ատամները զինած քիւրտեր եւ թուրքեր շարունակ կը սպառնային հայերու, կը բռնաբարէին ու կը կողոպտէին զէնքէ զրկուած հայերը, եւ հայերը ստիպուած էին ենթարկուիլ: Երբ դուք դարերով այս պայմաններուն մէջ ապրիք, ենթարկուիլը վերապրելու միջոց մը կ'ըլլայ, որովհետեւ երբ քիւրտերը յանկարծ կը յարձակին գիտին վրայ եւ դուք ուզէք առանց զէնքի ինքնապաշտպանուիլ, դատապարտուած կ'ըլլաք սպառնուելու:

Ուրեմն վերապրելու, գոյատեւելու համար, հայերը որդեգրեցին ենթարկուելու այդ հոգեբանութիւնը: Ենթարկուած վիճակով ապրելու այս հարկադրանքը դարեր շարունակ հայ ժողովուրդի նահանգներուն, մանաւանդ գիտերուն մէջ անհանդուրժելի կացութիւն մը ստեղծեց եւ դարեր շարունակ տեւած արտագաղթը ասոր մէկ հետեւանքն էր: Այլապէս, ինչո՞ւ պէտք պիտի ըլլար որ հայերը գաղթէին Վանէն, Մուշէն ու Պիթլիսէն դէպի Խզմիր, Խսթանպուլ, Պալքանեան երկիրներ, Ֆրանսա եւ Ամերիկա:

Այս դժնդակ պայմաններուն մէջ, ուր արտաքին աշխարհէն տարանջատուած եւ բոլորովին մեկուսացած «անհաւատ» հայերու համար արդարակորով դատի ու դատաստանի պայմանները անգոյ էին, Արմենական, Հնչակեան եւ

ՓՐՈՒ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Դաշնակցական մարտաշունչ պայքարները՝ թէեւ մեծ մասմբ հազուագիտ անձնազո՞ր հերոսութեան մարմնացումներ՝ սակայն եւ այնպէս դժբախտաբար դատապարտուած էին վերջնական ձախողութեան: Նկատի ունենալով համիտեան հետագայ շարդերը, կարելի է նոյնիսկ ըսել որ անոնք հանդիսացան ահաւոր վիժում մը:

Համիտեան Զարդերը Իբրև Նախափորձ Ապագայի Հայկական Ցեղապահութեան

Ուրեմն այս պայմաններուն մէջ էր որ հայ ժողովուրդը սկսաւ ձայն բարձրացնել, որովհետեւ նկատեց որ ուրիշ քրիստոնեայ ազգեր՝ Պալքանեան թերակղզիի պուլկարները, յոյներն ու սլավները ապստամբեցան կայսրութեան դէմ եւ կրցան ձերբազատուիլ օսմանեան լուծէն: Եւ երբ հայերը նոյնպէս փորձեցին ձերբազատուիլ օսմանեան լուծէն, պատահեցաւ անխուսափելին. տեղի ունեցաւ Սպառու Համիտի շրջանի շարդերու շարքին առաջինը, որ էր Սասունի կոտորածը 1894ի Օգոստոսին:

Եւ եթէ դուք ուսումնասիրէք թէ ինչո՞ւ Սասունի ժողովուրդին մէկ մասը ապստամբեցաւ, կը յանգիք այդ հալածանքին եւ անտանելի պայմաններուն, որովհետեւ Սասունի մէջ հայերը ստիպուած էին տուրք վճարել ո՛չ միայն օսմանեան կեդրոնական կառավարութեան, այլեւ՝ քիւրտերուն: Քիւրտերն սկսան ըսել թէ իրենց ալ տուրք պէտք է վճարուէր եւ հայերը անհանդուրժելիութեան աստիճանի մը հասնելով, ըսին թէ իրենք մէ՛կ հարկահաւաքի կը վճարեն՝ կա՛մ քիւրտերուն եւ կամ կառավարութեան: Ասոր վրայ էր որ Սուլթան Համիտ առիթ ստեղծեց քիւրտերը խթանելու եւ ահաւոր շարդ մը եղաւ 1894ի Օգոստոսին Սասունի մէջ:

Շատ հետաքրքրական է որ, ինչպէս ուրիշ պարագաներու եւրոպական պետութիւնները կը միշամտէին (օրինակ՝ ամէն

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

անգամ որ Պուլկարիոյ, Ցունաստանի մէջ շարդ եղաւ Ռուսիա եւ Անգլիա միջամտեցին), այս անգամ ալ միջամտեցին, բայց հայոց պարագային Սասունի շարդին ընդդէմ միակ միջամտութիւնը եղաւ գրաւոր բողոքներով:

Առ ի հետեւանք, Ապառուլ Համիտ հետեւեալ եզրակացութեան եկաւ,- հայերը իսկապէս անպաշտպան ժողովուրդ մըն են: Ո'չ Ռուսիա շահագրգոռուած էր պաշտպանելով հայերը, ո'չ Անգլիա, ո'չ Ֆրանսա: «Թո՞ղ ուզածնուն չափ բողոքեն», մտածեց Համիտ: Եւ հետեւանքը եղաւ այն, որ 1894-էն 1896, երկու տարուան մէջ, 200,000-էն 300,000 հայեր կործանեցան իբրև հետեւանք շարդերու ուղղակի եւ անուղղակիօրէն առթած քանդիչ աւերներուն: Հակազդեցութիւնը կրկին նոյնն էր՝ ո'չ միջամտութիւն, ո'չ պատիժ Օսմանեան Կայսրութեան դէմ. այլ՝ միայն բողոքներ:

Հոս կը տենենք թէ հայ ժողովուրդին խոցելիութիւնը (վալնըրըպիլիթին) արդէն կը յատականայ եւ ձեւով մը օսմանեան վարիչներուն կ'ապահովեցնէ, որ հայերը խոցելի ժողովուրդ մըն են, հետեւաբար կարելի է զանոնք շարդել եւ խուսափիլ ամէն պատիժէ: Իմ կարծիքովս՝ Հայկական Ցեղասպանութիւնը ըմբռնելու համար այս հանգամանքին արժեւորումը յոյժ կարեւոր է:

Ժամանակի ընթացքին, օսմանեան թուրքերը հասկցան, ըմբռնեցին եւ գնահատեցին, որ հայերը խոցելի ժողովուրդ մըն են. կարելի է զանոնք շարդել եւ նոյն ատեն անպատիժ մնալ:

Երբ կը կարդամ Առաջին Պատերազմի Հայկական Ցեղասպանութեան կազմակերպիչներու կարգ մը արտայայտութիւնները,- Պէհակտուին Շաքիր, Նազըմ, որոնք Եւրոպա էին շարդերու ժամանակ,- կը նկատեմ որ իրենք ալ կ'ըսեն. «Տեսէ՞ք. Ապառուլ Համիտ կը կոտորէ. բայց ո'չ Ռուսիա, ո'չ Անգլիա որեւէ միջամտութիւն ըրած ունին»:

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Եւ հոս ուրիշ շատ ողբալի բան մը պատահեցաւ,- երբ մէկը շարունակ կը սպառնայ եւ սակայն այդ սպառնալիքը երբեք չի գործադրեր, խոցելի ժողովուրդը ա՛լ աւելի խոցելի կը դառնայ: Ուրեմն եւրոպական պետութիւնները իրենց վստահելիութիւնը կորսնցուցին, Ապտու Համիտ սկսաւ լուրջի շառնել եւրոպական պետութիւններու սպառնալիքները եւ քանի անգամ նոյնակ անգլիացի բարեկամները, բայց յատկապէս հայերու բաեխնամ պաշտպան՝ նորվեկիացի Ֆրիտեռֆ Նանսէնը, հայոց ըսին. «Երանի՛ թէ Եւրոպա երբեք պաշտպանելու խոստումներ կամ ձեւակերպութիւններ չընէր, որովհետեւ այդպէս ընելով աւելի վնասեց հայերուն, քան եթէ լուր մնար եւ չմիջամտէր»:

Թուրքերը, մա՛նաւանդ Սուլթան Համիտ, կատղած էին որ հայերու համար եւրոպացիները շարունակ կը միջամտէին նա՛խ Պերլինի Դաշինքի 61րդ յօդուածով 1878 Յուլիսին, յետոյ 1895ի նոր բարենորդումներու ծրագիրով:

Կայ Սուլթան Համիտի հետաքրքրական մէկ ազդարարութիւնը, որ ես գտայ գերմանական աղբիրներու մէջ:

1894ի Սասունի շարդէն անմիջապէս վերջ, գերման դեսպան Ռատողնի հետ հանդիպում մը կ'ունենայ Սուլթան Համիտ եւ այդ առիթով հետեւեալը կ'ըսէ. «Նայեցէ՛ք. Պալքանեան պետութիւնները՝ Պուլկարիա, Յունաստան, Սերպիա, Մոնթենեկրօ, աստնք Օսմանեան Կայսրութեան թեւերն ու ոտքերն էին: Մարդ մը կրնայ ապրիլ առանց թեւերու եւ ոտքերու. բայց հայերուն բնակած նահանգները Թուրքիոյ աղիքներն են. այսինքն՝ հնոցը մարսողական գործողութեան: Երբ մէկը զրկուի իր մարսողական գործողութեան, չի կրնար ապրիլ եւ կը մեռնի»:

Ապա կ'աւելցնէ հետեւեալը. «Ես կը նախընտրեմ մեռնիլ, քան թէ թոյլ տալ որ Հայաստանի մէջ բարենորդումներ ըլլան, որովհետեւ երբ հայերը բարենորդումներ ունենան,

ԱԿԱՄՊԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

հաւասարութեան իրաւունք կ'ունենան եւ իրենց խելքով, աշխատասիրութեամբ այնքան յառաջ պիտի երթան, որ մենք, թուրքերս, հպատակ պիտի ըլլանք հայերուն»:

Այսպէս էր կացութիւնը. հայերուն աշխարհագրական դիրքը եւ հայերուն զանգուածային ներկայութիւնը արեւելեան նահանգներու մէջ ստեղծեցին կացութիւն մը, որ թուրքերու համար բարենորոգումի (ոէֆորմ) կապակցութեամբ կը նշանակէր Օսմանեան Կայսրութեան քայքայումը: Ինչպէս Ապտուլ Համիտ մատնանշած էր, Կայսրութեան ծայրագոյն շրջանները բնակող Պալքանեան ազգերը Օսմանեան Կայսրութեան սիրտը չէին, բայց հայոց բնակած վայրերը Օսմանեան Կայսրութեան սիրտին համազօր էին եւ կառավարութիւնը չէր կրնար թոյլատրել որ հայերը հոն հաւասար իրաւունքի տիրանան եւ բարենորոգումներ ունենան:

Ուրեմն այս պայմաններուն տակ էր որ 1894-էն 1896-ի 200,000-էն 300,000 հայերու բնաշնչումը ազդանշան մը եղաւ յաջորդ թուրք սերունդներուն համար, ըսկով որ Ապտուլ Համիտ անկատար գործ մը ըրաւ, չփճացուց բոլոր հայերը. նայեցէ՛ք, այսքան կորուստ տալէ յետոյ, երեսուն տարի վերջ, հայերը կրկին վերակենդանացան եւ այսօր մեզի համար նոր սպառնալիք մըն են:

Պէտք է շեշտեմ հետեւեալ կէտը: Հետաքրքրական է որ Ապտուլ Համիտի շարդերը ամբողջական շարդեր չէին: Մեծ մասամբ շարդի ենթարկուողները այր մարդիկ էին: Երկրորդ՝ շարդուողները քաղաքի բնակիչներ էին. գիւղերու մէջ շատ շարդ չեղաւ: Երրորդ՝ շարդերը երկու կամ երեք օր տեւեցին, յետոյ ըսին բախտու (դադրեցուցէ՛ք): Անանկ որ այս մասնակի շարդերէն կիներ եւ երախաներ, ինչպէս նաև գիւղային բնակչութիւնը զերծ մնացին մեծ մասամբ, եւ երբ կարդաք իթթիհատի գաղտնի խօսակցութիւնները, կը նկատէք թէ շեշտակիօրէն կ'ըսեն. «Այս անգամ մենք արմա-

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

տական բնաշնչում պիտի կատարենք, որովհետեւ օգուտ չունի կիները, երախաները խնայելը»:

Եւ հետաքրքրական է որ երբ Իթրինատական Կուսակցութիւնը 1908ի Յուլիսին տապալեց Ապտուլ Համիտի վարչակազմը եւ ստեղծեց սահմանադրական (քոնսդիդուսինալ) վարչաձեւ մը, հաւասարութեան սկզբունքը գլխաւոր կէտն էր այդ յեղափոխութեան. բայց թուրքերը տեսան որ հայերը այս նոր սահմանադրութենէն օգտուելով սկսան գլուխ բարձրացնել թուրքերու դէմ:

Ատանայի Զարդը Նախափորձ Ցեղասպանութեան

Հիմա ես ուսումնասիրութիւն մը կ'ընեմ 1909ի Ատանայի շարդին մասին եւ կը նկատեմ որ Ատանայի շարդը մասսմբ հետեւանքն էր հայ ժողովուրդի մեծ խանդավառութեան: Տեղացի հայերը այնքան գոտեպնդուեցան 1908ի յեղափոխութեամբ, որ 1908ի Յուլիսէն յետոյ եւ մինչեւ 1909ի շարդերուն սկսիլը, անոնք, այդ հայերը, ազգայնաշունչ թատրոններ կազմակերպեցին:

Անոնցմէ ոմանք թուրքերուն բացէ ի բաց կ'ըսէին. «Զեր մուխը պիտի մարենք. մենք հիմա ազատութիւն ունինք, ապագայ Հայաստան պիտի ստեղծենք»: Եւ թատրոններու մէջ հին հայկական թագաւորութեան վերստեղծումին առնչութեամբ այսպիսի ներկայացումներ կը կազմակերպէին: Թուրքերը սկսան ըսել. «Կը տեսնէ՞ք, հայերը գլուխնին առին գացին. մեզի ասպարէզ կը կարդան»: Այսինքն՝ սարսափելի գրգռութիւն ստեղծուեցաւ թուրք ժողովուրդին մէջ հայերու հանդէպ եւ տեղի ունեցաւ 1909ի Ատանայի կոտորածը:

Կ'ուզէի հոս շեշտել որ կարգ մը հայերու ազգայնամոլ գրգռութիւնները ազդակներէն մին էին պատահարին. սա մասամբ հասկնալի է ժողովուրդի մը համար որ դարեր

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

շարունակ ճնշուած եւ հալածուած մնաց եւ հիմա յանկարծակիորէն կը ճախրէր իր ձերբազատուած ազգայնական ոգիով եւ թափ կու տար իր սանձազերծուած լեզուին. բայց կար նաեւ ուրիշ ազդակ մը, որ պէտք է կարեւորութեամբ շեշտադրեմ:

Անիկա հետեւեալն էր..- 1894-1896ի շարդերուն, Աստանան զերծ մնացած էր ջարդէ, որովհետեւ Զէյթունի ապստամբութիւնը պատճառ եղած էր որ Աստանայի թուրքերը վախնան, մտածելով. «2,000-3,000 քաջ հայեր Զէյթունի մէջ 40,000նոց թուրք բանակին դէմ դրին, դիմադրեցին, ահագին կորուստներ պատճառեցին. կրնան անոնք իշնել լեռներէն Աստանա եւ մեզի ալ ջարդ մը տալ»: Վախի մէջ էին, հետեւաբար բան մը չըրին հայերուն: Զարդերը վերջանալէ յետոյ, Խարբերդէն, Վանէն, Պիրլիսէն շարդարար թուրքեր երբ Աստանա եկան, ըսին. «Ապուշներ, այս ի՞նչ հարստութիւն կայ հոս հայերուն մօտ, մենք հայերը շարդելով հարստացանք, ահագին հողերու տէր եղանք. դուք ինչպէ՛ս թոյլ կու տաք որ հայերը բարգաւաճ ապրին»: Արդարեւ, կուտակուած ահագին հարստութիւն կար Աստանայի մէջ:

Պատմական անյեղի ճշմարտութիւն մըն է որ շարդերու, հայկական ցեղասպանութեան մէջ, պետական քաղաքականութեան, ատելութեան եւ կրօնքի կողքին, ամենամեծ ազդակներէն մին էր հայերուն հարստութեան տիրանալու մարմաշը, ագահութիւնը: Անմիջականօրէն հարստութիւն ձեռք ձգելու, ակնթարթային կերպով հարստանալու մարմաշ մը կար, եւ ասիկա մեծ դեր խաղաց Աստանայի շարդի գործադրութեան մէջ:

Այս Աստանայի շարդը 1909ին անգամ մը եւս ցոյց տուած թուրքերուն, իթթիհատականներուն, թէ հայերը որքա՞ն խոցելի են:

ՓՐՈՒ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԼՆ

Շատ հետաքրքրական բան մը եղաւ. երբ որ շարդեր տեղի կ'ունենային, Ռուսիոյ, Անգլիոյ, Ֆրանսայի, Գերմանիոյ, Ամերիկայի նաւատորմիղները Աստանայի նաւահանգիստ Մերսինի դիմացը, որոշ հեռաւորութեան վրայ դիրք բռնած դիտակներով կը հետեւէին շարդերուն, բայց որեւէ զրահաւոր չհամարձակեցաւ կամ չուզեց միջամտել: Երբ գերման հիւպատոսը իր դեսպանէն արտօնութիւն խնդրեց որ գերմանական զրահաւորին իրաւասութիւն տայ, որպէսզի նաւաստիները ցամաք ելլեն եւ կեցնեն շարդը, բանի որ ահաւոր արիւնահոսութիւնը տակաւին կը շարունակուէր, գերման դեսպանը այդ առաջարկը կամ խնդրանքը յեց Պերլին: Պերլինի մէջ գերման կայսրը Արտաքին Գործոց Նախարարութեան գլխաւոր դեկավարն էր. բոլոր ստացւած հեռագիրները իր ձեռքէն կ'անցնէին:

Ես Գերմանիա կատարած իմ պրատումներուս մէջ շատ հետաքրքրական հեռագիր մը գտայ: Հիւպատոսին հեռագիրը կ'երթայ Պերլին եւ կը փոխանցուի գերման կայսրին գրասենեակը: Գերման կայսրը կը կարդայ զայն եւ լուսանցքին վրայ կը գրէ հետեւեալը. «Մեր ի՞նչ գործն է միջամտել հայերուն համար. հայերը մեզ բնաւ չեն հետաքրքրեր. ո՛չ մէկ գերմանական զրահաւոր պէտք է միջամտէ»:

Հոս, իմ կարծիքովս, խորհրդանշական է թէ որքա՞ն անտարբեր էին եւրոպացիները, որոնց աշքերուն առջեւ օր ցերեկով արիւն կը հոսէր Աստանայի մէջ եւ չկամեցան իսկ միջամտել:

1909ի այս սպանդը երկու հանգրուանով տեղի ունեցաւ: Առաջինին, հայերը բաւական դիմադրեցին եւ պաշտպանութեան միջոցով բաւական զոհ խլեցին թուրքերէն, մինչեւ որ Մերսինի մէջ կայք հաստատած անգլիացի հիւպատոսը միջամտեց, հաշտութիւն եղաւ եւ թուրքերը պայման մը

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

դրին, ըսելով. «Մենք կը դադրեցնենք մեր յարձակումները հայ թաղին վրայ, եթէ հայերը զինաթափ ըլլան, իրենց գէնքերէն հրաժարին»:

Եւ որովհետեւ իրենց զինանիթը սպառելու վրայ էր, հայերը հարկադրաբար ընդունեցին, ենթարկուեցան այս պայմանին: Անվատահելի թուրքերը իրենց պաշտօնական խոստումը չյարգեցին եւ ամենաահաւոր ջարդը տեղի ունեցաւ շաբաթ մը վերջ, երբ նոր զինուորներ եկան իբրեւ թէ խաղաղութիւն հաստատելու համար:

Ես հիմա մանրամասնօրէն կ'ուսումնասիրէմ Ատանայի ջարդը եւ ձեզի կը հաւաստիացնեմ որ Ատանայի ջարդին եղան այնպիսի ահաւոր վայրագութիւններ, որոնք նոյնիսկ կարելի չէր երեւակայել ցեղասպանութեան ժամանակ, 1915ին: Ահաւոր եւ ամէն տեսակի վայրագութիւններ, որոնք, իմ կարծիքովս, փորձաքարը եղան հայկական ցեղասպանութեան: Իթթիհատականները անգամ մը եւս համոզուեցան որ հայերը կարելի է ջարդել եւ անպատիծ մնալ:

Ուրեմն Ապտուլ Համիտէն կու գանք 1909, 1909էն կու գանք 1915: Բայց նախ քան հոն հասնիլը, կ'ուզեմ շեշտել կէտ մը: Թուրքերու ատելութիւնը եւ միանգամայն վախը հայերու հանդէա շեշտուեցաւ ուրիշ դէպքով մը, որ տեղի ունեցաւ 1912ի աշնան:

Առաջին Պալքանեան Պատերազմը, Բարենորոգումներու Հարցը եւ Հայացինց Քաղաքականութեան Մը Որդեգրումը

1912ին մեծ շարժում մը կար երկու տարբեր ուղղութիւններով. Պալքանեան առաջին պատերազմը եւ հայկական բարենորոգումներու շարժումը:

Պալքանեան առաջին պատերազմին, Հոկտեմբեր եւ Նոյեմբեր ամիսներուն, անհաւատալի բան մը եղաւ: Հոս

ՓՐՈՅ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

կ'ուզեմ ըսել թէ Պալքանեան պատերազմը 1912ին տեղի ունեցաւ այն նոյն պայմաններուն տակ, որոնց ներքեւ գործադրուեցան հայկական ջարդերը:

Դերլինի Դաշինքին 61րդ յօդուածը կապ ունէր հայկական բարենորոգումներուն հետ, բայց 23րդ յօդուածը կապուած էր Մակեդոնիոյ: Վեց երրոպական պետութիւնները Թուրքիոյ ըսին թէ անոնք պարտաւոր են, հայերու կողքին, Մակեդոնիոյ մէջ ալ բարենորոգումներ ընել եւ դադրեցնել իրենց հալածանքները Մակեդոնիոյ բնիկ տարրին դէմ:

Երկու ամիս, 1912ի Յունիս-Յուլիս ամիսներուն, թուրքերը երկու ահաւոր ջարդ գործադրեցին Մակեդոնիոյ մէջ՝ հի՞ն ալ ընելով այն, ինչ ըրած էին հայերուն,- ողջակիզել կամ ողջ ողջ այրել: Պալքանեան պետութիւնները,- Յունաստան, Պուլկարիա եւ Սերպիա,- անցեալին միշտ կը պայքարէին իրարու դէմ, քանի որ Մակեդոնիան կուուխնանձոր մըն էր յոյներու, պուլկարներու եւ սերպերու միշեւ, այն իմաստով թէ ո՞վ պիտի տիրապետէր Մակեդոնիոյ:

Երբ այս երկու ջարդերը տեղի ունեցան թուրքերն ամբարտաւանօրէն ըսին թէ իրենք 23րդ յօդուածը չեն ճանչնար ու Պալքանեան պատերազմին ձեռնարկելէ առաջ 1912ին զգայացունց ցոյցեր կազմակերպուեցան Պոլսոյ մէջ: Համալսարանական թուրք ուսանողներ ամբարտաւան տողանցքներ կ'ընէին փողոցներու մէջ Թալաաթի առաջնորդութեամբ եւ վստահ՝ թէ 24 ժամէն կրնան Եուկուլաւիան, Յունաստան ու Պուլկարիան գրաւել եւ լաւ դաս մը տալ, կը պոռային. «Ապո՛ւշ յոյներ, 24 ժամէն Աթէնք պիտի գանք: Պուլկա՛ր պնակալէզներ, դուք մեր ոտքերը պիտի լիզէք. դուք ո՞վ էք որ...»: Որով կացութիւնը վատթարանալով ճգնաժամի մը վերածուեցաւ:

Այս պայմաններուն տակ, Պուլկարիա, Յունաստան եւ Սերպիա անտեսելով իրենց հակամարտութիւնները, թշնա-

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

մութիւնները, միացան ռուսական գօտեպնդումով եւ միահամուռ բանակ մը կազմեցին: Թրքական պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով, թուրք յաղթապանծ բանակը ահաւոր պարտութիւն մը կրեց երեք շարթուան մէջ: Յոյները 83,000 գերի առին միայն Շանինայի մէջ. պուլկարները շախչախնեցին թուրք զօրաբանակը եւ հասան մինչեւ Չաթալճա, Պոլսոյ մօտերը: Այսպիսով, արդի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով թրաքական բանակը հսկայ պարտութիւն մը կրեց, ահաւոր կորուստներու կողքին:

Ի՞նչ եղաւ հետեւանքը:

Օսմանեան Կայսրութիւնը արտաքսուեցաւ Պալքանեան թերակղզին. Յունաստան, Պուլկարիա եւ Սերպիա իրենց ամբողջական անկախութիւնը ձեռք բերին, եւ երբ կարդաք այդ ժամանկուայ թրքական թերթերը, կը տեսնէք թէ ինչ-պիսի՝ ողբերգութիւն մը ծայր առաւ Պոլսոյ մէջ: Տասնեակ հազարաւոր փախստական թուրք գաղթականներ Պուլկարիայէն, Յունաստանէն ու Սերպիայէն կու գան Պոլիս, առանց տունի, կը քնանան մզկիթներու մէջ եւ փողոցները, կը պառկին վրաններու տակ, սովէ եւ հիւանդութենէ կը մեռնին: Թուրք հրապարակագիրներ կ'աղաղակեն, ըսելով. «Այսքան ողբերգութիւն թուրք պատմութեան մէջ չէ տեսնուած»:

Եւ ճիշդ այս ժամանակին, թրքական այս ազգային մեծ տագնապին կը զուգադիպի Պօղոս Նուապար Փաշայի պատուիրակութեան այցը Եւրոպա, հայկական բարենորոգումներու հարցը վերարծարծելու: Փարիզ, Պերլին եւ Լոնտոն հանդիսավայրը կ'ըլլան բազմաթիւ հայկական դիմումներու: Պալքանեան պատերազմը վերջացած էր եւ հաշտութիւն պիտի կնքուէր: Պոլսոյ Պատրիարքը կը միջամտէ, ըսելով. «Ճատ կը խնդրեմ, հայկական հարցն ալ նկատի առէք, որովհետեւ Պերլինի Դաշինքին 61րդ

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

յօդուածը, ինչպէս Մակեդոնիոյ 23րդ յօդուածը, անկատար կը մնայ: Թուրքերը բոլորովին անտարբեր են եւ որեւէ բարենորդում չի կատարուիր»:

Այս պատրիարքական միջամտութիւնը ուղղակի կատղեցուց թուրքերը: Իթթիհատական ղեկավարները ցասումով հակագդեցին, ըսելով. «Մենք Պալքանները կորսնցուցինք, մեծ վտանգ մը կայ որ արեւելեան նահանգներն ալ կորսնցնենք»: Թուրք բանաստեղծներ, ինչպէս եւ երեսփոխաններ կ'արտայայտուին այս ուղղութեամբ, յատկապէս ապագայ ցեղասպանութեան ժամանակ իբրեւ արտաքին գործոց նախարար ծառայող Հալի Մէնթէշէն, Թուրքիոյ խորհրդարանին մէջ ճառ մը կը խօսի, ազդարարելով որ Պալքաններու կորուստը կրնայ շուրջի մէջ մնալ. կայ աւելի մեծ վտանգ մը, որ կորուստն է արեւելեան նահանգներուա՝ այս բարենորդումներու հարցին պատճառաւ:

Իմ կարծիքովս, հայկական ցեղասպանութեան նախանշանները, կարգադրութիւնները սկսան դէպքերու այս դասաւորումով:

Ի՞նչ եղաւ: Երիտասարդ Թուրքերու Իթթիհատական Կուսակցութեան Կեդրոնական Կոմիտէն յեղաշրջում մը կրեց:

Նոր անդամներ ընտրուեցան Կեդրոնական Կոմիտէին մէջ եւ այդ նոր անդամներուն մէջ տիրական դիրք գրաւեցին Առաջին Պատերազմի հայկական ցեղասպանութեան գըլխաւոր երեք կազմակերպիչները՝ Տոքթորներ Պէհակտտին Շաքիր եւ Նազըմ, եւ թուրք ջարդարարներու գաղափարախօսը՝ Զիա Կէօքալիք: Այս երեքը Կեդրոնական Կոմիտէին մէջ քլիք մը կազմեցին եւ ես մինչեւ հիմա համոզուած եմ որ հայկական հարցին առնչութեամբ նոյնիսկ այլապէս ամենազօր նկատուող Էնվէր եւ Թալաաթ ստիպուեցան ենթարկուիլ այս երեք անձերու հեղինակութեան, որովհետեւ թուրք հեղինակ մը վերջերս իր գիրքին մէջ ըստ որ

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Թալաաթ որոշ հեգնանքով մը կը վարուէր Զիա Կէօքալփի հնանդէա իբրեւ երազատեսի, այսինքն՝ բանթուրանիսթի: Թալաաթ հաւատացող մըն էր օսմանականութեան եւ ոէմ էր բանթուրանիզմի: Բայց իբրեւ ճկուն վարիչ մը, տեսաւ որ հոսանքը այդպէս է եւ ենթարկուեցաւ անոր:

Ուրեմն 1911-1912ին Իթթիհատ Կուսակցութեան ղեկը անցաւ ձեռքը այս երեք անձերուն, որոնք յետոյ մեծ դեր կատարեցին ցեղասպանութեան կազմակերպութեան մէջ: 1913ին տեղի ունեցաւ երկրորդ թրքական յեղափոխութիւն մը, որովհետեւ 1912 Յուլիսին, իթթիհատականները վեց ամսուան համար կառավարական ղեկը կորսնցուցած եւ իրենց հակառակորդ Իթթիլաֆականները կառավարութեան գլուխ անցած էին: Էնվէր, Թալաաթ եւ իրենց մօտիկ գործակիցները գաղտնի կերպով պատրաստուելով այդ կառավարութիւնը տապալելու գործին, 23 Յունուար 1913ին յարձակեցան կառավարական շէնքին վրայ, տապալեցին վարչապետը եւ 1913 Յունուարէն յետոյ ամբողջ կառավարութիւնը անցաւ Իթթիհատ Կուսակցութեան ձեռքը:

Մինչեւ այդ պահը, այս ղեկավարները հեռուէն կը հսկէին կառավարութիւնը եւ խորհրդարանին մէջ տիրական դիրք ունէին. բայց այս անգամ մոլեուանդ իթթիհատականները գրաւեցին բոլոր նախարարական պաշտօնները. Թալաաթ եղաւ ներքին գործոց նախարար:

Առ ի հետեւանք, հսկայ պատրաստութիւններ տեսնուեցան նահանգներու մէջ: Թալաաթ հպարտութեամբ կ'ըսէր որ իր առաջին գործերէն մէկը եղաւ արմատաւրուիլ արեւելեան նահանգներուն մէջ եւ այս կապակցութեամբ ըրաւ շատ հետաքրքրական բան մը, որ ցեղասպանութեան ժամանակ մեծ նշանակութիւն ունեցաւ:

1912ի Պալքանեան պատերազմին հետեւանքով տակաւին հազարաւոր փախստական թուրքեր, որոնք իրենց տունը,

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

բանը կորսնցուցած էին Սելամիկի, Մանասդղի մէջ, թշուառական կեանք մը կ'ապրէին Թուրքիոյ մէջ:

Թալաաթ անոնցմէ 5,000 հոգի դարձուց ոստիկան-զինուոր (ժանտարմա) եւ անոնց մեծ մասը դրկեց արեւելեան նահանգները: Հայկական ցեղապանութեան մէջ այս ոստիկան-զինուորներուն դերը մեծ եղաւ: Բոլոր կարաւաններուն, հայկական կարաւաններուն հսկողները այդ ոստիկան-զինուորներն էին: Ատելութեամբ լեցուած քրիստոնեաներու դէմ՝ ատնք եղան ամենավայրագ ջարդերու մասնակիցները:

Ուրեմն 23 Յունուար 1913էն յետոյ, արդէն սկսան ցեղապանութեան կանխապատրաստութիւնները: Բոլոր կարեւոր նահանգներու կուսակալները (վալի) նշանակուեցան իթթիհատականներէ եւ երբ 1913էն 1914 արդէն պատերազմի նախանշանները կային, թուրքերը առին ուրիշ նոր քայլ մը,- գերմանական զինուորական պատուիրակութիւն մը Խսթանապոլ եկաւ մարգելու եւ վերակազմելու համար թրքական բանակը, եւ հոն առաջին անգամ թրքական ոստիկանութեան մէջ ստեղծուեցաւ գաղտնի սպասարկութիւն մը, որուն համար գերմանացինները մարզեցին թուրք գաղտնի ոստիկաններ: Այս գաղտնի սպասարկութեան (Տէքարթմէնդ 2) պաշտօնը եղաւ կազմել յատուկ թղթածրարներ՝ առընչուած հայ դեկավար տարրերու, ինչպէս՝ Զօհրապ, Խաժակ, ուրիշ դաշնակցականներ եւ չէզոքներ: Սկսան ատնք բոլորը գաղտնօրէն հետապնդել:

Օգտուելով այս նախապատրաստական աշխատանքէն, Ապրիլ 24ի ձերբակալութիւններու ժամանակ հետախուզական այս 2րդ բաժինը մեծ դեր մը կատարեց: Անոնք պատրաստ էին եւ գիտէին թէ ով ո՞ւր կ'ապրի, ի՞նչ կ'ընէ:

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Թալաաք, Զօհրաապ և Վարդգէս

Երբ Ապրիլ 24ին եւ յաջորդող շաբաթներուն միայն Խստանպուլի մէջ ըստ թրքական պաշտօնական աղբիւրներուն 2,345 հայեր ձերբակալուեցան, եւ գաւառներու մէջ ալ մեծաթիւ մտաւորականներ, եկեղեցականներ, վաճառականներ կալանաւորուեցան եւ աքսորուեցան Անատոլու, երկու հայ երեսփոխաններ՝ Գրիգոր Զօհրաապ և Վարդգէս զերծ մնացած էին ձերբակալութիւններէն:

Օգտուելով առիթէն, Զօհրաապ Թալաաքի մօտ գնաց, ըսելու համար. «Ինչո՞ւ այս միջոցներուն կը դիմէք. մենք ահագին զոհողութիւններ կ'ընենք, հանգանակութիւն կ'ընենք, հիւանդանոց մը հաստատեցինք, կ'ուզենք թուրք բանակին օգտակար ըլլալ: Հայերը իրենց պարտականութիւնը պիտի կատարեն, զինուոր պիտի ըլլան. ինչո՞ւ, ուրեմն, ձեր այս ատելութիւնը»:

Առ ի պատասխան, Թալաաք ժախտով մը Զօհրապին կ'ըսէ. «Զօհրաապ, ինձի լոլո մի՛ կարդար: Երբ մենք Պալքանեան պատերազմին ահագին պարտութիւններ կրեցինք, դուն չէի՞ր որ հայկական բարենորոգումներու հարց արծարծեցիր, գացիր բոլոր դեսպանատուները՝ ոռուական, անգլիական, դրդելու համար որ եւրոպացիները միջամտեն»: Եւ երբ Զօհրաապ կը վարանի, Թալաաք գզրոցը կը բանայ, թղթածրարներէն մէկը կ'առնէ եւ կ'ըսէ. «Դուն այսինչ թուականին ոռուական դեսպանատուն գացի՞ր»: Զօհրաապ «Հայանաբար գացի» կը պատասխանէ: Թալաաք կը յարէ. «Դուն ի՞նչ գործ ունիս. թրքահպատակ մը, թուրք խորհրդարանի անդամ մը, առանց թուրք կառավարութեան գիտութեան՝ ի՞նչ գործ ունիս ոռուական դեսպանատունը»:

Ուրեմն ամէն ինչ գրեթէ ստուգուած էր: Թուրքերը հետապնդած էին ականաւոր հայ քաղաքական գործիշները:

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Ինչպէս քիչ առաջ շեշտեցի, իմ կարծիքովս, այս պայմաններուն մէջ, Պալքաններու կորուստին յաջորդող ժամանակաշրջանին է որ Խթթինատական Կուսակցութիւնը լուրջ կերպով սկսաւ մտածել հայ ժողովուրդին արմատական հարուած մը տալու եւ զայն բնաջնջելու մասին։ Ասոր ապացոյցը կայ Վարդգէսի ըրած յայտնութիւններուն մէջ։ Ծէմալ Փաշա շատ մօտ էր Վարդգէսին եւ կը յարգէր Վարդգէսը, դաշնակցական երեսփոխանը։ Անգամ մը ան Վարդգէսին հետեւեալը կ'ըսէ. «Վարդգէս, խելքերնիդ գլուխնիդ հաւաքեցէք, վազ անցէք Եւրոպայէն. եկէք բարենորդումները մենք մեզի կարգադրենք։ Երբէք թոյլ պիտի շտանք որ Եւրոպական պետութիւնները կրկին միշամտեն եւ մեզի բարենորդումներ պարտադրեն հայկական նահանգներուն մէջ. եթէ դուք չանաք, չանդրադառնաք մեծ վտանգին, քեզի ես կը վստահեցնեմ որ երբ որ բարենորդումներու ծրագիրը պարտադրուի մեզի... ամէնէն քիչը 300,000 հայեր պիտի կոտորուին արեւելեան վեց նահանգներուն մէջ»։

«Մենք բացարձակապէս որոշած ենք. դուք պիտի չունենաք բարենորդումներ, որովհետեւ ատիկա կը նշանակէ հայասարութիւն, հայկական ոյժ, հայկական բարգաւաճում, եւ մենք կորսնցնելով մեր գերակշիռ դիրքը, պիտի կորսնցնենք նաև այդ նահանգները»։

Հոս հարկ է շեշտել որ Ծէմալ Փաշան, ի տարբերութիւն էնվէրի եւ Թալաաթի, աւելի մեղմ էր. ինքը չէր հայտար ջարդերու եւ 1915-ին աքսորուածները ուզեց Հալէպ, Սուրիա, անապատները տեղաւորել այն հեռահաս նպատակով, որ հայերը ձուլուին թուրք ժողովուրդին մէջ եւ միանգամայն արաբներու դէմ ոյժ մը ըլլան, որովհետեւ արաբները գլուխ բարձրացուցած էին։ Բայց այդ նոյն Ծէմալը իր խորարմատ թրքութիւնը ցոյց տուաւ, երբ նկատել տուաւ որ եթէ բարե-

ԱԿՆԱԲՐՈՒԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԼՆ ՄՎԱԽՆ

Առողջումներ պարտադրուին Թուրքիոյ, արեւելեան Թուրքիոյ հայութիւնը շարդի պիտի ենթարկուի, եւ այդպէս ալ եղաւ:

1914ի Փետրուար ամսուան մէջ, ելրոպական պետութիւնները առաջին անգամ ըլլալով դաշինքի ուժով Իթթիհատական Կուսակցութեան պարտադրեցին որ բարենորդումներու նոր ծրագիր մը ընդունին եւ ստորագրեն: Ըստ այդ համաձայնագրին, հոլանտացի եւ նորվէկիացի երկու ընդհանուր կառավարիչներ եկան այդ արեւելեան նահանգներուն մէջ բարենորդումներու ծրագիրը իրականացնելու համար:

Պատմական կապերը եւ զանոնք շաղկապող իրադրութիւնները ակնբախ են: Սուլթան Համիտը եւ իթթիհատականները նոյն շարժառիթներով կը գործէին՝ առարկելով որ արեւելեան նահանգները Պալքանեան չեն. անոնք Թուրքիոյ սիրտն են եւ բարենորդումները ամենամեծ վտանգը կը ներկայացնեն թուրք կայսրութեան, թուրք ժողովուրդի գոյատեւման համար:

Դէպքերու զարգացման այս փուլին մէջ էր որ Առաջին Պատերազմը ծագեցաւ 1914ի ամրան:

Հակում Դէպի Գերմանիա Առաջին Աշխարհամարտին

Իթթիհատական դեկավարները վարանումի մէջ էին. որո՞ւն միանալ՝ Անգլիո՞յ, Ֆրանսայի՞, Ռուսիո՞յ, թէ՞ Գերմանիոյ եւ Աւստրիոյ: Էնվէր եւ Թալաաթ կարգ մը նկատումներով կը հակէին դէպի Գերմանիա: Հոս հարկ է նշել որ Ապուլ Համիտի շարդերուն ժամանակ, գերմանացիները շմասնակցեցան միւս պետութիւններու բողոքներուն: Ֆրանսա, Անգլիա եւ Ռուսիա պաշտօնական գրաւոր բողոքներ ներկայացուցին Համիտին, սակայն գերմանացիները մերժեցին մասնակցիլ այդ բողոքներուն եւ հետագային լաւագոյնս օգտագործեցին իրենց թրքամէտ դիրքաւորումը:

ՓՐՈՒ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Ապսուլ Համիտ մեծ համակրանք տածեց գերման կայսրին հանդէպ: Իրենց կարգին, նոյն գերմանացիները սկսան տնտեսապէս դարպասել Համիտը, որովհետեւ Ֆրանսա և Անգլիա տնտեսապէս տիրապետող ոյժ մըն էին թրքական կայսրութեան մէջ: Պանք Օթոմանի շահաբաժին-ներուն մեծ մասը կը պատկանէր Ֆրանսայի և Անգլիոյ:

Օգտուելով հայկական շարդերու կապակցութեամբ ստեղծուած քաղաքական տագնապէն ու անգլիացիներուն եւ ֆրանսացիներուն դէմ ուղղուած Ապսուլ Համիտի քարկութենէն, գերմանացիները սկսան շահագործել կացութիւնը: Հետեւանքը եղաւ այն, որ իբրեւ առաջին քայլ՝ Ապսուլ Համիտ Պաղտատի երկաթուղիի մենաշնորհը տուաւ գերմանացիներուն: Ուրեմն գերմանացիները տնտեսական գետնի վրայ մեծ ակնկալութիւններ ունեին Օսմանեան Կայսրութենէն: Ինչպէս գիտէք, Գերմանիա կայսրութիւն ըլլալէ առաջ՝ իշխանութիւններու համադրութենէ մը կը քաղկանար: Համեմատաբար ուշ, 1871ին, գերման եւ ֆրանսական պատերազմին գերմաններու յաղթանակէն յետոյ միայն Գերմանիան միացեալ կայսրութիւն դարձաւ Պիսմարքով: Չունենալով գաղթատիրական աւանդ մը, որով կը յատկանշուէին Ֆրանսա և Անգլիա, գերմանացիներուն համար Օսմանեան Կայսրութիւնը պարարտ հող մըն էր այս տեսակէտով:

Ուրեմն երբ Առաջին Պատերազմը ծագեցաւ եւ թուրքերը պէտք էր որոշէին որո՞ւ հետ դաշնակցիլ, այս բոլոր հարցերը նկատի առնելով յանգեցան այն եզրակացութեան, թէ իրենց համար շահաւէտ էր գերմանացիներուն միանալը եւ պատերազմական նախարար ու Իթթիհատական գլխաւոր ղեկավար Էնվէրը ուղղակի կարգադրեց որ այդպէս ըլլայ:

1913ի Դեկտեմբերին, Զօրավար (հետագային Մարաշախտ) Լիման Ֆօն Զամտերսի զինուորական պատուիրա-

ԱԿԱՍՄԿՆԵՐ ՀԱՅԿԱՎԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Կութիւնը եկաւ եւ 1914ին արդէն Խաթանպուլ սկսան գալ հարիւրաւոր սպաներ ու հազարաւոր գերման զինուորներ, եւ այս առնչութեամբ շատ հետաքրքրական բան մը եղաւ:

Նախքան այդ գերման զօրավարներու պատուիրակութեան Թուրքիա գալը, ըստ Զօրավար Պրօնասարթ Ֆօն Շէլլնորֆին, գերման Վիլհելմ կայսրը այդ պատուիրակութեան անդամները հրաւիրեց եւ երկար խօսակցութիւն մը ունեցաւ: Կայսեր շեշտած կէտերէն մէկը, ըստ այս զօրավարին, հետեւեալն էր.- Ըմբռնելով կամ իմանալով հանդերձ որ մեծ հաւանականութիւն կայ որ թուրքերը խժդութիւններու, վայրագութիւններու դիմեն հայերու դէմ, ո՞չ միայն իբրեւ կայսր, այլեւ իբրեւ գերագոյն զինուորական հրամանատար, ան իր զօրավարներուն ազդարարեց երբեք չխառնուիլ թուրքերու ներքին գործերուն, անշուշտ ակնարկելով հայերուն: Եւ երբ որ պատերազմը ծագեցաւ, Թուրքիա երեք ամիս չեզոք մնաց ու միայն Հոկտեմբեր 30ին գերման ճնշումի տակ եւ գերմաններու հետ ոռուերուն վրայ յարձակեցաւ նաւատորմիդով: Առ ի հետեւանք, նա՛խ ոռուերը եւ ապա Ֆրանսա ու Անգլիա Թուրքիոյ դէմ պատերազմ յայտարարեցին:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ Առաջին Նախաքայլը

Բայց 2 Օգոստոս 1914ին, թէեւ թուրքերը դեռ չեզոք էին, զօրաշարժ յայտարարեցին եւ ասոր հետեւանքով 20էն 45 տարեկան բոլոր հայ տղամարդերն ալ հարկադրաբար զօրակոչի ենթարկուելով զինուորագրուեցան:

Իմ կարծիքովս, հայկական ցեղասպանութեան նախապատրաստութիւնը կը սկսի այդ թուականին եւ ոչ թէ Ապրիլ 24ին, որովհետեւ շաբաթներու ընթացքին այդ բոլոր հայ զինուորներու ճնշչիչ մեծամասնութիւնը կոտորուեցաւ, գնդակահարուեցաւ, սպաննուեցաւ զանազան միջոցներով:

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Ինչպէս ուրիշ մասնագէտներ ալ կը հաստատեն, ասիկա ամենազդու միջոցն էր ցեղասպանութիւնը դիրացնելու, որովհետեւ ի՞նչ կը մնար անդիմ.- ծերեր, կիմեր, երախանեն՝ բոլորն ալ համակուած ահ ու դողով: Անպատսպար մնացած ըլլալու մահասարսուու երկիւղը Ապտուլ Համիտի ջարդերը եւ Աստանայի կոտորածը սարսափով յիշող հայութեան այս խլեակները վերածած էր թակարդի մէջ ինկած զանգուածային որսի մը: Շատ խորամանկ միջոցառում մըն էր ասիկա թուրքերուն կողմէ: Այսինքն՝ դիրացնելու համար զանգուածային կոտորած մը, նախ հեռացնել եւ փճացնել պէտք էր այդ բոլոր զինուորները, որոնք ամէնէն դիրին մահը գտան, որովհետեւ մեծ մասամբ կա'մ գնդակահարուեցան եւ կամ սուինահար եղան: Երկու-երեք վայրկեանի մէջ բոլորն ալ սպաննուած էին:

Հայկական ցեղասպանութեան ամենաողքերգական կետը այն է, որ մնացեալ կիները, ծերերը եւ երախաները, որոնք աքսորի ենթարկուեցան, շաբաթներով ստիպուեցան քալել ճամբաներէ, ենթարկուելով ոչ միայն ամէն տեսակի զրկանքներու եւ տառապանքի, այլ նաև զիրենք հալածող ամէն տեսակ թուրքերու, թիրտերու եւ այլոց խոշտանգումներուն եւ խժդժութեանց:

Այս երկարատեւ բարբարոսութիւններուն մաս կը կազմէին նաև առեւանգում, կողոպուտ եւ բռնաբարութիւն:

Հիմա հարկ է բացատրել թէ երախաներու, ծերերու եւ կիներու այս զանգուածային բնաշնչումը որո՞նց միջոցաւ եւ ինչպէ՞ս եղաւ:

Ինչպէս ըսի, Իթթիհատականները որոշած էին արմատական միջոցներու դիմել, որովհետեւ հայ ժողովուրդը արմատախիլ կ'ուզէին ընել. ծերերը, կիները եւ երախաները միւսներուն պէս անխնայ պէտք է կոտորուէին: Իրենց խորհրդածութիւններու ընթացքին, անոնք շեշտեցին սա

ԱԿՆԱԾՎՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԼՆ ՄԱՍԻՆ

կէտը, թէ չէին կրնար վստահիլ թուրք բանակին: Սպաներ կամ զինուրականներ խղճամտութեամբ համակուած կրնային մեղքանալ ծերերուն ու երախաններուն եւ խնայել անոնց կեանքը: Որով եզրակացուցին թէ այս գործին համար պէտք ունէին անգութ, վայրագ մարդերու: Եւ ըրին բան մը, որ ազգերու պատմութեան մէջ երբեք չէ պատահած:

Յեղասպանութեան Արտակարգ Կազմակերպումը

Յանձնախումբեր կազմուեցան, իրաքանչիրը երեք հոգիէ բաղկացող՝ զինուրական մը, արդարադատութեան նախարարութեան ներկայացուցիչը եւ բժիշկ մը: Գացին բանտերը եւ զատեցին ամէնէն վայրագ տեսքով ոճրագործները, թիւով՝ 15էն 18,000: Ասոնք բանտերէն առնելով բերին պատերազմական նախարարութեան կեդրոնական շէնքի մարզավայրը, Պոլիս, ուր շաբաթ մը մարզուեցան, հագան իրենց տրուած համազգեստները եւ զետեղուեցան թուրքիոյ բոլոր այն կէտերը, ուրկէ հայ տարագիրներու կարաւանները պիտի անցնէին: Եւ հոն, բիրտ ու նախնական գործիքներով կոտորեցին հայերը:

Ասիկա այն կազմակերպութիւնն էր, որ թուրքերը կ'ան- տանէին Թէշքիլաթը Մահսուսա, այսինքն՝ յատուկ կազ- մակերպութիւն, որուն ղեկավարը Օսմաննեան Ընդհանուր Սպայակոյսի երկրորդ բաժնի վարիչ Գնդապետ Սէյֆին էր:

Ուրեմն ընդհանուր սպայակոյսին մէջ արդէն այս ծրագիրը մշակուած էր վայրագութիւններու իր բոլոր տարա- տեսակներով: Ամերիկայի դեսպան Մորկէնթաու իր գրքին մէջ կ'ըսէ թէ անգլերէն լեզուն չի բաւեր, անկատար է արտայայտելու համար այդ վայրագութիւնները:

Հիմա հարկ է հարց տալ թէ ի՞նչ պայմաններու տակ եւ ի՞նչ միջոցներով տեղահանութիւնը անհրաժեշտ նախա-

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

քայլը եղաւ լայնատարած ջարդերուն: Արդարեւ, հսկայ ձեռնարկ մըն էր այս 100,000ներով ժողովուրդը գիտերէն, քաղաքներէն հաւաքել, ճամբայ համել եւ կարգադրել անոնց մաքրագործումը:

Այս նպատակին համար Իթթիհատական Կուսակցութիւնը քացի այս ոճարագործներու ազատ արձակումէն, ուրիշ կարգադրութիւն մըն ալ ըրաւ: Կային ստուարաթի Իթթիհատական սպաներ, որոնք սպայական վարժարանն աւարտած էին: Անոնցմէ զատեց ամէնէն մոլեռանդները իր հայապանական ծրագրին իրականացման համար: Սակայն աշխարհի մէջ ընդունուած սկզբունք մը կայ. զինուորական մը, սպայ մը պէտք չէ քաղաքականութեամբ զբաղի. զինուոր պետութեան ծառան է, պէտք չէ միշամտէ քաղաքականութեան: Սակայն եւ այնաէս, թուրք սպաներու կարեւոր մէկ մասը իթթիհատականները յաջողեցան ներգրաւել:

Առ ի հետեւանք, Իթթիհատականները ստեղծեցին երեք դասակարգի ջարդերու կազմակերպիչներ: Առաջինը՝ պատասխանատու քարտուղար (քեաթիպի մէսուլ): Երկրորդը, աւելի բարձր աստիճանի՝ պատգամատոր (մուրահիս): Երրորդը՝ ընդհանուր քննիչ (ումումի միւֆէթթիշ): Իթթիհատական պատմաբան մը կ'ըսէ թէ դիտումնաւոր կերպով, այսինքն՝ կասկած չարթնցնելու համար, այս անմեղ հնչող անունները ստեղծեցին, մինչդեռ իրենց ընելիք գործը զանգուածային ոճիրի մը կազմակերպումն էր:

Իթթիհատական Կուսակցութեան գերագոյն մարմինը նահանգային կառավարիչներուն հասկցուց որ անոնք կուսակցական այս լիազօրներուն ենթակայ պիտի ըլլան: Այս տեսակ լիազօրներու համար համայնավարները ունեին քոմիսար, իսկ գերմանները՝ կառլայթէր եզրերը: Ուրեմն բոլոր նահանգներուն մէջ այս Իթթիհատական նախկին սպանները գերակայ իշխանութիւն մը ձեռք բերին թոքական

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

բոլոր կառավարական իշխանաւորներու եւ ամոնց առղջնթեր վարչամեքենաներու վրայ:

Զոր օրինակ, Տրապիզոնի մէջ այդ Իթթիհատական պատասխանատու քարտուղարը (քեաթիպի մէսուլը) Ենիպահ-չէլի Նայիլն էր: Երբ տեղահանութիւնն սկսաւ, Տրապիզոնի յոյն արքեպիսկոպոսը նահանգի կուսակալ Շէմալ Ազմիհն դիմեց, ըսելով. «Ինչ կ'ըլլայ, գէթ առ այժմ տեղահանութենէ զերծ պահեցէք ծերերը, երախաները եւ հիւանդ կիները. ես կարելիս կ'ընեմ զանոնք պատրաստելու համար»: Կաշառք տուին կուսակալին եւ Շէմալ Ազմի համաձայնեցաւ: Երբ Տրապիզոնի կուսակցական ներկայացուցիչը՝ Նայիլ, լսեց այս կարգադրութեան մասին, բարկացաւ եւ անմիջապէս հրամայեց որ բոլոր հայերը անխտի՛ կին, երախայ, ծեր, ենթարկուին տեղահանութեան:

Էրգրումի մէջ նոյնպէս, Ֆիլիպէլի Հիլմին, Պէհաէտտին Շաքիրի աջ բազուկը, միջամտեց, որովհետեւ Էրգրումի կուսակալ Թահսինը բարական ողջամիտ մարդ մըն էր եւ կոտորածի համամիտ չէր: Ես իմ տրամադրութեանս տակ ունիմ իր գաղտնի նամակները, որոնցմէ մէկուն մէջ Թալաաթին կ'ըսէ. «Մեծ սխալ մը կ'ընէք. հայերը ո՛չ միայն շշմած եւ անմիտար վիճակի մը մէջ կը գտնուին, այլ նաեւ բանակը պահող ժողովուրդ մըն են: Ասոնք եթէ տեղահան ըլլան, բանակին պէտքերը, ուտելիքները ո՞վ պիտի հայթայթէ»: Թալաաթ մտիկ չըրաւ:

Այս միջադէպերը ցոյց կու տան թէ ինչպիսի անդրդուելի հետեւողականութեամբ հայերը կոտորուեցան, որովհետեւ ցեղասպանութեան որոշում տալը մէկ հարց է, ատիկա կազմակերպելը եւ դաժանօրէն գործադրելը՝ տարրեր:

Եւ պատահեցաւ որ ամենավճռական եւ, միանգամայն, ամենացնցիշ վայրագութիւնները կիրարկուեցան Թուրքիոյ արևելեան նահանգներու հայ բնակչութեան դէմ. այսինքն՝

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Վան, Պիթլիս, Էրգրում, Խարբերդ, Տիգրանակերտ և Սեբաստիա, Տրավիզոնն ալ աւելցնելով ասոնց վրայ: Հայ բնակչութեան մեծ մասը նահանգներու սահմաններուն մէջ սպաննուեցաւ:

Միւս, արեւմտեան նահանգներուն մէջ, ինչպէս՝ Գոնիա, Պուրա, յեսոյ Իզմիտ, Թէքիրտաղ, Էւայլն, հայերուն արտօննեցին որ երբեմն երկաթուղիով երթան, մեծ ջարդեր չըրին այրերու դէմ, բայց իրենց ամբողջ կատաղութիւնը, վրէժխնդրութիւնը ուղղուած էր արեւելեան վեց-եօթը նահանգներու հայ բնակչութեան դէմ:

Պէհաւտտին Շաքիր առիթով մը այսպէս պատճառաբանեց. «Պերլինի Դաշինքին 61րդ յօդուածով, ինչպէս Փետրուար 1914ի բարենորդումներու ծրագրով, հայերը այդ արեւելեան նահանգները լուրջ կերպով վտանգեցին՝ հազար տեսակ գլխու ցաւ եւ դժբախտութիւն պատճառելով օսմանեան պետութեան»: Միայն ցանցառ թիւով հայեր այդ նահանգներէն կրցան հասնիլ Տէր Զոր կամ այդ շրջանի անապատները:

Գալով ջարդի համար կիրարկուած միջոցներուն, երեք գլխաւոր միջոցներ խնդրոյ առարկայ են:

Նա՛խ, միջոցներու ամենագլխաւորը եւ ամենահասարակը, ինչպէս դեսպան Մորլկէնթաու շեշտած է, փամփուշտ եւ վասոդ խնայելու համար, թուրքերը օգտուեցան հետեւեալ խոշտանգիչ գործիքներէն՝ դանակ, սուր, մանգաղ, մուրճ, բահ եւ բրիչ: Ինչպէս դեսպանը մատնանշած է, այդ պայմաններու տակ սպաննուիլը տանջալի մահ կը նշանակէ:

Երկրորդ միջոցը, զոր կիրարկեցին, ա՛յն եւս եզակի եղելութիւն մըն է աշխարհի պատմութեան մէջ: Սեւ Ծովը, Թուրքիոյ լիճները եւ Եփրատ ու Տիգրիս գետերը իրենց ճիշաւորումներով հարիւր հազարաւոր խեղդամահ հայերու մոայլ գերեզմանները դարձուցին:

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵՎՆ ՄԱՍԻՆ

Երրորդ միջոցը, որ գործադրուեցաւ հայկական ցեղասպանութեան մէջ, իմ կարծիքովս ամենաահուելին է: Հայ ժողովուրդի հսկայ զանգուածներ ողջ ողջ հրկիզուեցան Խարբերդի մէջ, զոր օրինակ:

Սակայն ողջ ողջ այրելու այս զանգուածային ոճիրները գործադրուեցան յատկապէս պատմական Հայաստանի սիրտը եղող Մուշի մէջ:

Մուշ քաղաքի կողքին, որուն բնակչութեան կէսը հայ էր, Մշոյ դաշտը ութառունէն իննասուն գիւղերէ բաղկացող հողաշերտ մըն էր եւ մօտաւորապէս 90-100,000 բնակչութիւն ունէր: Մեր հնադարեան վանքերէն շատեր հոն էին, Մեսրոպ Մաշտոց հոն աշխատած եւ ստեղծագործած էր: Հայութեան սիրտը, հայոց մշակոյթի, ուկեդարի օրրանն էր Մուշը եւ հոն հայ բնակչութեան մեծ մասը ողջ ողջ այրեցին գոմերու, մառաններու եւ տուններու մէջ:

Այս ոճիրները գործադրողներուն իննասունինը տոկոսը քիւրտեր էին:

Ողջ ողջ այրելու այս մեթոսը գործադրուեցաւ նաև Տէր Զորի եւ շրջակայքի մէջ:

Այս Մեծ Ոճիրին Ուրացումի Հարցը

Նկատի առնելով այս բոլորը, հարց կը ծագի թէ ինչպէ՞ս կարելի է այս ահաւոր ոճիրը տասնեակ տարիներով, ամբարտաւանօրէն եւ անպարկեշտօրէն ուրանալ: Ասոր համար նախ պէտք է զմբռնել թէ թուրքերն ինչո՞ւ կ'ուրանան եւ թէ իրենց ուրացումը ի՞նչ յատուկ տարրեր կը պարունակէ:

Նա՛խ, թուրքերը կ'ըսեն թէ իրենք ցեղասպանութիւն չեն ըրած. կառավարութիւնը ոչ թէ ջարդի, այլ միայն տեղահանութեան հրաման արձակած է: Երկրորդ, կ'ըսեն թէ տեղահանութիւնը մասնակի էր, միայն արեւելեան նահանգներուն մէջ, քանի որ Պոլիս, Խզմիր հայերը ազատ մնացին,

ՓՐՈՅ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Եւայլն: Երրորդ, կ'ըսեն թէ եթէ ջարդեր տեղի ունեցան, այդ ջարդերը կատարուեցան առանց իրենց կամքին, առանց իրենց հրամանին: Տեղական թշնամութիւններ կային, որով թուրքերը հայ ջարդեցին, հայերը թուրք ջարդեցին, փոխադարձ կոտորածի պէս բան մըն էր: Ցետոյ կ'ըսեն թէ, ընդհանուր առումով, ինչ որ պատահեցաւ հայերուն, քաղաքացիական պատերազմի հետեւանք էր՝ ընդհանուր պատերազմի մը պարունակին մէջ:

Այս արուեստական եւ յոյժ խարխուլ ուրացումներուն համար թուրքերը կ'օգտագործեն չորս ընդուստ պայթած ապստամբութիւններու եղելութիւնը Շապին Գարահիսար, Ուրֆա, Մուսա Լեռ եւ Վաճ: Չորսն ալ յուսահատական վերջին կոհիի մաքառումներ էին. փոխանակ ոչխարի պէս մորթուելու, կոռուելով մեռնելու ոգիով մը տոգորուած քաջագործութիւններ էին: Չորս վայրերն ալ թրքական բանակին կողմէ պաշարուած էին: Ի՞նչ տրամաբանութեամբ կարելի է պնդել որ գրեթէ ամբողջվին անզէն ժողովուրդ մը նոյնիսկ պիտի համարձակէր մտածել քաղաքացիական պատերազմի մը մասին: Ուստի ժամանակի կորուստ է այս մասին խօսիլ:

Ուրեմն գլխաւոր հարցումը անգամ մը եւս ինքզինք կը պարտադրէ: Երէկ Քորիէնդէսի համալսարանն էի, արժանթինցի փրոֆէսորները միշտ նոյն հարցումը կ'ուղղէին. այսինքն՝ ինչո՞ւ թուրքերը կ'ուրանան. ինչո՞ւ այսքան յարտեւօրէն կը շարունակեն ուրանալ. ինչո՞ւ կը պնդեն որ ամէն բան մոռցուի յանուն նոր փոխադարձ կապերու եւ բարեկամութեան:

Ասոր պատասխանելու համար պէտք է հասկնալ թէ ի՞նչ պատճառներով թուրքերը կ'ուրանան:

Առաջինը հետեւեալն է. երբ որ պետութիւն մը, կառավարութիւն մը 85 տարի շարունակ կ'ուրանայ, կը ստէ, կ'ըսէ «չեղաւ», եւ երբեմն ալ կը պնդէ թէ հայերն է որ ջարդեցին,

ԱԿՆԱԲՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵՎՆ ՄԱՍԻՆ

այդ կառավարութեան, այդ պետութեան համար անկարելի է յանկարծ ըսել. «Այո՛, եղաւ!»: Այս պարագային կառավարութեան վարկը կը կորսուի. թուրք պետութիւնը, թուրք փրոֆէսորները բոլոր ստախօս կ'ելլեն, եւ որքան երկար տեսէ այս ուրացումը, այնքան կը դժուարանայ ճշմարտութիւնն ընդունիլը:

Երկրորդ պատճառը, իմ կարծիքովս, վարկաբեկումն է, որ առնչուած է ցեղասպանութիւն պիտակին: Թուրքերը կ'ըսեն թէ իրենք նոր հանրապետութիւն մը ունին եւ օսմանեան պետութեան հետ պէտք չէ բաղդատուին: Իրենք կ'ուզեն Եւրոպայի միանալ. սակայն ինչպէ՞ս կրնան ցեղասպանութեան պիտակով Եւրոպա երթալ եւ նացիներու հետ բաղդատուիլ: Բոլորովին անտեսելով որ թուրք պետութիւնը, օսմանեան պետութիւնը, ջարդերու պատմութիւն մըն է, հալածանքի, ջարդի ու կոտորածի պատմութիւն եւ իրենք անոնց ժառանգորդներն են, ինքնախաբեութիւն է որ կը կատարեն: Իրականութիւնն այն է որ, երբ նպատակայարմար է, նոյն այդ մարդիկ հպարտութեամբ կ'ըսեն թէ իրենք Օսմանեան Կայսրութեան հպարտ ժառանգորդներն են: Ասկէ քանի մը տարի առաջ համայն Թուրքիա մեծ հանդիսութիւններով Օսմանեան Կայսրութեան հիմնադրութեան 500րդ տարեդարձը տօնեց:

Երրորդ պատճառը եւ, իմ կարծիքովս, թերեւս ամենակարեւորը, հետեւեալն է. այն վայրկեանին որ թուրքերը ընդունին ցեղասպանութիւնը, տեղատարափ մը պիտի ստեղծուի հատուցումի պահանջներու: Անհատ հայեր, ինչպէս եւ Հայաստանի կառավարութիւնը, իբրև պահանջատէր հաւանաբար ասպարէզ իջնեն եւ դատական հետապնդումի հարցեր յարուցանեն:

Ըստ միջազգային օրէնքի, երբ նման ոճիր մը կ'ապացուցուի եւ կամ կ'ընդունուի, անկախ որեւէ պարագայէ,

ՓՐՈՒ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

հատուցումի հարց կը ծագի: Թուրքերը բացարձակօրէն անկարելի կը Ակատեն հատուցումի որեւէ զիշում:

Նա'խ, Աերկայիս, սնամեկոթեան սեմին մօտեցած ըլլալով, բացարձակապէս ի վիճակի չեն. Թուրքիոյ հանրապետութեան պիտՃէն այսօր ամենախախուտ պիտՃէներէն մէկն է. արտաքին ու Աերքին հսկայ պարտքերու բեռին տակ կը կրի ազգային տնտեսութիւնը: Անշուշտ որ, անկախ ատկէ, իրենց հպարտութիւնը թոյլ չի տար ընդունիլ հատուցումի հարցը եւ գլխաւոր խոչընդուտ մը կը հանդիսանայ ան:

Զորրորդ, անշուշտ այս բոլոր գիրքերը որ գրուած են ուրացումի համար եւ ուր հայերը կը Աերկայացուին իբրեւ բուն ջարդարաբներ, բոլորը պէտք է փոխուին, բոլորովին նոր կրթական դրութիւն մը, գրականութիւն մը, պատմագրութիւն մը, դասագիրքեր եւ ուսուցիչներու եւ դասախուներու մօտ հիմնական հոգեփոխութիւն մը ստեղծուի:

Հիմա հարկ է վերլուծել թէ թուրքերը ի՞նչ պայմաններու տակ դիմեցին ուրացումի այս դիրքաւորումին:

Ապօմական Պարտութեան Ազդակը

Ոճիրի մը ուրացումը առհասարակ կախում ունի այդ ոճիրը գործող վարչակազմին ունեցած հզօրանքէն (power): Երբ մէկը տկար է, կը բռնուի յանցանքի մէջ, ընդունելէ բացի ուրիշ ճար չունի:

Գերմանացիները, իմ կարծիքովս, ճար չունեին, չարաչար պարտուած էին, առանց պայմանի յանձնուեցան եւ ամբողջ Գերմանիան գրաւուեցաւ ամերիկացիներու, սովետներու, անգլիացիներու եւ ֆրանսացիներու կողմէ: Ուրիշ միշոց չկար՝ եթէ ոչ ընդունիլը:

Քանից շեշտած եմ իրեալ փրոֆէսորներու ալ. դուք ձեզ մի խարեք: Եթէ պատահէր որ նացիները պատերազմը

ԱԿՆԱՄԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

շահեին, այսօր բոլոր հրեաները պիտի գտնուեին նոյն կացութեան մէջ, ինչպէս հայերս: Յաղթական, ամբարտաւան նացիմերը ամբողջ աշխարհի պիտի ըսէին. «Հոլոգառուտ. ի՞նչ հոլոգառուտ. երեւակայութի՛ւն»: Որքա՞ն դիրին է ժխտել եւ ուրանալ եթէ գերակայ ոյժ, հզօրանք եւ հեղինակութիւն ունիք:

Գիտէք, երբ Թուրքիա պարտուեցաւ Հոկտեմբեր 1918ին, երկիրը ամբողջովին չգրաւուեցաւ եւ թուրքը միայն մասնակիօրէն յանձնուեցաւ: Երբ կարդաք 1918-1919ի թրքական թերթերը, ինչպիսի խոստովանութիւններ պիտի գտնէք թուրքերու կողմէ: Նահանգներէն կը գրեն, զոր օրինակ, թէ ինչպէս թուրքեր ականատես եղան հայերու կոտորածին, ինչպէս անոնցմէ ոմանք կ'ընդունին որ կ'ամշնան իրենց ազգէն, ըսելով որ իսլամական կրօնքը թոյլ չի տար այսպիսի խժժութիւն, եւ կը նկարագրեն ջարդի այլազան տեսարաններ:

Թուրք Փէմինիստ գրագիտուիի Հալիտէ Էտիա թրքական Վաթան թերթին մէջ գրեց խմբագրական մը, որուն վերանգիրն էր «Մենք ի՞նչ ոճիր մը գործեցինք անմեղ հայ ժողովուրդին դէմ»: Թրքական խորհրդարանին մէջ նոյնպէս եղան շարք մը խոստովանութիւններ թուրք երեսփոխաններու եւ ծերակուտականներու կողմէ:

Զոր օրինակ, 11 Դեկտեմբեր 1918ին թրքական երեսփոխանական ժողովին մէջ, Տրապիզոնի երեսփոխան Հաֆրզ Մէհմէտ, որ փաստաբան մըն էր կոչումով, ըրաւ հետեւեալ յայտարարութիւնը, որ արձանագրուած է խորհրդարանի պաշտօնաթերթին մէջ. «Ես, Տրապիզոնի երեսփոխանս, աչքովս տեսայ թէ ինչպէս օր մը Սեւ Ծովու Օրսու նաւահանգիստին, կիներ եւ ծերեր եւ երախաններ բերին, գիշերուան մութին մէջ նաւակներու մէջ թխմեցին, նաւակները բացուեցան Սեւ Ծով եւ երկու ժամ վերջը բոլորը եկան պարապ»:

ՓՐՈՒ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Այս ծովամոյն ընելու գործողութիւնները գրեթէ միշտ կը կատարուիին կեղծիքով եւ խարէութեամբ: Ծովուն մէջ խեղդուելու դատապարտուած զոհերուն վախը փարատելու համար անոնց կ'ըսէին. «Տրապիզոնը վտանգաւոր տեղ է. ձեզ պիտի փոխադրենք աւելի ապահով տեղեր եւ ուրիշ միջոց չկայ. նաւակով պիտի երթանք»:

Օսմանեան Երեսիխանական Ժողովի ատենագրութիւններուն մէջ արձանագրուած եւ պետականօրէն կազմակերպուած այս արտակարգ խժդժութիւնը առանձին կամ բացառիկ եղելութիւն մը չէ:

Ամէնէն կարեւորը թրքական պատերազմական ատեանի պարագան է: Երկու տարի, 1919Էն 1921, թրքական պատերազմական այս ատեանը հայկական տեղահանութիւններու եւ ջարդերու նույրուած դատերը տեսաւ: Ահազին պաշտօնական վաւերագիրներ մէշտեղ ելան, յատկապէս՝ պաշտօնական հեռագիրներ, որոնց հիման վրայ խնդրոյ առարկայ դատարանները յաջորդաբար Տրապիզոնի, Եղոկատի, Խարբերդի կոտորածներուն առնչուած վճիռներ արձակեցին: Այս դատավճիռները հիմնուած էին երկու գլխաւոր եզրակացութիւններու վրայ: Առաջին՝ հայերու զանգուածային բնաշնչումը կանխամտածուած ոճիր մըն էր. երկրորդ՝ այդ ոճիրը կազմակերպուեցաւ եւ գործադրուեցաւ Իթթիհատ Կուսակցութեան կողմէ:

Ուրեմն այս պայմաններուն մէջ էր որ Թուրքիա մօտաւորապէս երկու տարի ժամանակ ունեցաւ մեղայական ըսելու եւ խոստովանելու: Նոյնիսկ թուրք նախարար մը հատուցումի անհրաժեշտութեան մասին արտայատուեցաւ: Ենթական հրէական ծագումով տնտեսական նախարար Մէհմէտ Շավիտն էր, որ ո՛չ միայն պատերազմի ընթացքին, այլ նաև պատերազմէն յետոյ դահլիճին մէջ նոյն նախարական պաշտօնը կը վարէր եւ հայկական ցեղասպա-

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Առութեան գլխաւոր հեղինակ Թալաաթի մտերիմ բարեկամն էր: Ծավիտ 1918 Հոկտեմբերին յայտնեց որ կառավարութիւնը իր կարելին պիտի ընէ դարմաճելու համար հայերու կորուստները:

Բայց ի՞նչ պատահեցաւ: Երբեմն կը մտածեմ որ հայ ժողովուրդին չափ անբախտ ժողովուրդ չկայ: Ամէն անգամ որ այսպիսի յոյսի նշոյլ մը կը յայտնուի, յանկարծ դժխւեմ անբախտութիւն մը կու գայ անհետացնել այդ նշոյլը եւ ստեղծել նոր անբախտութիւններ: Նիւրղմաբերկի մէջ ուամկավար երկիրներ՝ Ֆրանսա, Անգլիա եւ Ամերիկա, կրցան լեզու գտնել իրենց թշնամի սովետներուն հետ եւ իրաւական ճակատ մը կազմելով նացիները դատական հետապնդումի ենթարկեցին ու պատիժներ տնօրինեցին:

Գաշնակիցներու Անմիաբանութիւնը՝ Գրաւական Քէմալիզմի Վերելքին

Թուրքիոյ մէջ, 1919ին եւ 1920ին յաղթական ազգեր եւ դաշնակիցներ՝ անգլիացիները, ֆրանսացիները եւ իտալացիները, գաղթատիրական մարմաշներէ մղուած, սկսան իրարու նախանձիլ: Թուրքիոյ ո՞ր հողը որո՞ւ բաժին պիտի իյնայ:

Իտալացիները կ'ուզէին որ Իզմիրը իրենց տրուի եւ երբ տեսան թէ անգլիացիները կարգադրեցին որ յոյները զայն ունենան, սարսափելիօրէն լարուեցան անգլիացիներուն դէմ: Նման պատճառներով, ֆրանսացիները նոյնակա լարւեցան անգլիացիներու դէմ եւ առ ի հետեւանք՝ նախկին այս դաշնակիցները աղիտալիօրէն պառակտուեցան: Մուսթաֆա Քէմալ արտակարգ խորամանկութեամբ մը օգտագործեց այս պառակտուածութիւնը. ի վերջոյ ի՞նչ եղաւ:

Ֆրանսացիները եւ իտալացիները նախ սկսան իրենց յաղթական պետութիւններու գաղտնի ժողովներու որոշում-

ՓՐՈՅ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

Աերը թաքուն կերպով փոխանցել Մուսթաֆա Քէմալին: Մուսթաֆա Քէմալ օրը օրին կը տեղեկանար թէ անգլիացիները ի՞նչ պիտի ընեն: Ցեսոյ սկսան գաղտնի կերպով զինամթերք եւ զէնք դրկել. մանաւանդ՝ իտալացիները:

Մուսթաֆա Քէմալ սկսաւ կազմակերպուիլ եւ ասպարէզ կարդալ Սուլթանին կառավարութեան, որ սերտօրէն եւ հարկադրաբար կը գործակցէր անգլիացիներու հետ: Օգտուելով այս բոլորէն, Քէմալ սկսաւ զինուորական կազմակերպութիւն ստեղծել, շահագործեց պոլշենիկները, շահագործեց պառակտուած յաղթական դաշնակիցները, այնպէս մը ըրաւ որ պոլշենիկները ստուար քանակով ուկիի, իսկ ֆրանսացիներն ու իտալացիները զէնքի պաշարներ դրկեն:

Խեղճ, անկախ Հայաստանը, որ հազիր երկու տարրուայ կեանք ունէր, չկրցաւ կանչեալ այս աղէտը, երբ անփորձ դեկավարները մէկ կողմէ, թրքամէտ քարոզութիւն կատարող քոմունիստները միւս կողմէ գործի գլուխ անցած էին: Գարապէքիրի քանակը ներխուժեց Հայաստան, քանի մը շաբաթէն ամբողջ Կարսն ու Արտահանը եւ առին եւ մտան Կիւմրի կամ Ալեքսանտրափոլ:

Ցոյժ նշանակալից է որ երբ կարդանք կարգ մը թուրք հեղինակներու գործերը, կը նկատենք որ թուրքները մեծ վախ մը ունէին. վարանելով իրենք իրենց հարց կու տային. «Յարձակի՞նք Հայաստանի վրայ, թէ՞ ոչ»:

Գարապէքիր շատ վստահ էր եւ արտօնութիւն ուզեց Մուսթաֆա Քէմալն Հայաստանի վրայ յարձակելու համար: Մուսթաֆա Քէմալ ըսաւ. «Իսկ եթէ պարտուիս, ի՞նչ պիտի ըլլայ: Ցեսոյ, մենք հիմա անուն հանեցինք իբրեւ շարդարար ժողովուրդ. քու քանակդ պիտի խուժէ, նորէն շարդ պիտի ըլլայ,- ենի քըրումլար (նոր շարդեր) արտայալութիւնը գործածեց ան,- ամբողջ աշխարհը կրկին մեզի դէմ պիտի լարուի»:

ԱԿՆԱՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Նոր դէպքերու գարգացումով, Գարապէքիրը համոզեց եւ երեք ամիս յետոյ, Անգարայէն Մուսթաֆա Քէմալը յարձակումի պաշտօնական հրամանը տուաւ: Եւ այդ յարձակումին զուգահեռ, լաւատեղեակ թուրք հեղինակ Ծէմալ Քութայ կը գրէ թէ թրքական նոր քէմալական կառավարութեան խորհրդարանին մէջ կ'աղօթէին ձեռքերը բացած. «Աստուած իմ, Աստուած իմ, աման, մի՛ ըներ որ պարտը-ինք: Եթէ պարտուինք Հայաստանի բանակէն, վերջացած է Թուրքիան»:

Սարսափելի վախի մէջ էին որ Գարապէքիրը թերեւս անտեղի լաւատեսութեամբ մը յարձակումի անցաւ: «Հայաստանի կառավարութիւնը թէեւ թշուառ վիճակի մէջ է, սակայն բանակ մը ունի եւ մենք կրնանք պարտուիի: Ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը», կը մտածէին անոնք: Եւ սակայն բախտը ժպտեցաւ իրենց:

Անփորձ հայ ժողովուրդին բանակը տակաւին նոր կազմուած էր եւ, ամենակարեւորը, հայ քոմունիստները սկսան պառակտել հայ բանակն ու ժողովուրդը իրենց գլխաւոր կարգախօսով. «Ենթարկուեցէք սովետներուն եւ կարմիր բանակը տէր կը կանգնի մեզի»:

Կարսը, որ ամրակուու բերդ մըն էր, հարիւրաւոր թնդանօթներով լեցուն, առանց մէկ թնդանօթ իսկ գործածելու՝ ինկա թուրքերուն ձեռքք: Այսպիսով գօտեպնդուած, Քէմալական շարժումը նոր ոգի, եռանդ եւ խրախոյս ստացաւ:

Այս պայմաններուն տակ էր որ նորաբոյս քէմալիստ բանակը սկսաւ դառնալ դէպի արեւմուտք եւ պատրաստուիլ խիզախնելու յունական բանակին դէմ:

Հետաքրքրական է եւ կ'արժէ անդրադառնալ հետեւեալ կէտին: Գեազիմ Գարապէքիրը հակառակ էր Մուսթաֆա Քէմալին, որովհետեւ այս վերջինը կ'ուզէր սուլթանական կառավարութիւնը շնչել, համրապետութիւն ստեղծել, մինչ-

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

դեռ ինքը կապուած էր սուլթանին հետ՝ զայն նկատելով կայսերական թրքութեան խորհրդանիշ: Բայց ազգային գերագոյն շահերու համար գնաց Մուսթաֆա Քէմալին, ըսելով. «Կը խոնարհիմ ձեր առաջ. կ'ենթարկուիմ ձեր հրամանին»:

Թուրքերու այս ատակութիւնը՝ ծայրագոյն տագնապներու եւ վտանգներու պարագային իրենց անձնական հարցերը մոռնալու եւ միահամուռ կամք մը ստեղծելու՝ ուշագրաւ նշանակութիւն մը ձեռք կը բերէ հայերուն համար, յատկապէս արդի հայկական պատմութեան մէջ: Նկատի առնուելիք հարց մըն է թէ թուրքերը ինչպէ՞ս յաջողեցան:

Թրքական ազատագրական շարժումը Հայաստանի բանակին ինչպէ՞ս յաղթեց, յունական հսկայ բանակը ինչպէ՞ս պարտութեան մատնեց:

Հոս ի յայտ կու գան շարք մը թուրք օրավարներ, որոնք իրենց կրթութիւնը ստացած էին թրքական սպայակոյտի հոչակատր կաճառին մէջ (Հարպիէ), այսինքն՝ այն ատենաւան մայրաքաղաք Խաթանապուլի սպայից դպրոցը:

Թրքական հինաւուրց զինուորական աւանդութիւնը մեծ դեր մը խաղաց գրեթէ առ ոչինչէ ուզմական ոյժ ստեղծելու համար: Մուսթաֆա Քէմալ բռնութիւններու դիմեց բանակ կազմելու համար. բանակ, ուր՝ հակառակ տիրող քառային պայմաններուն՝ յաջողեցաւ յոյժ պարտադիր կարգապահութիւն ատեղծել: Շատ թուրքեր՝ յոգնած եւ ընկճուած, չորս տարի տեւած պատերազմի մը աւերներու բեռներով կքած, չէին ուզեր նոյնիսկ զինուորութեան մասին լսել: Քէմալ սպառնաց, բռնեց, կախաղան հանեց եւ ի վերջոյ ահագին զինուոր հաւաքեց:

Ասոր փոխարէն ի՞նչ պատահեցաւ Հայաստանի մէջ: Պէտք է երբեմն անաշառ քննութեան ենթարկել մեր պատմութիւնը: Հայաստանի մէջ ճոր վէճ մը, կոիւ մը ծագեցաւ

ԱԿՆԱԲՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Անդրանիկի եւ Դաշնակցութեան միջեւ: Անդրանիկ խիստ զայրացաւ,- կ'ըսեն թէ բաւական բարկացու մէկն էր,- եւ այդ ճգնաժամային պահուն իր բանակը լքեց ու հեռացաւ Հայաստանէն:

Ցոյները ի՞նչ ըրին: Ցունաստանի բանակը միարձուած էր Թուրքիոյ սիրտը: Անոնք հասան մինչեւ Աֆրին Գարահիսար: Անգարան՝ թուրք հանրապետութեան, Մուսթաֆա Քէմալի նոր ոյժի կեդրոնը վտանգի մէջ էր: Ցունական բանակը անգլիական օգնութեամբ քալեց մինչեւ Անգարայի մօտերը եւ հո՛ն ալ թուրքերուն բախտը ժպտեցաւ: Ցանկարծ, ինչպէս Հայաստանի մէջ, Ցունաստանի մէջ ալ կոի ծագեցաւ թագաւորին եւ Վենիզելոսի միջեւ: Ցունաստան հանրապետութի՛ւն պիտի ըլլայ, թէ՝ թագաւորութիւն: Եւ տասնեւակ, եթէ ոչ հարիւրաւոր յոյն սպաներ, մոլեռանդ սպաներ, լքեցին Թուրքիոյ ճակատը, գացին Ցունաստան այդ Անրին պայքարներուն մասնակցելու, եւ երբ պատերազմը վերջացաւ, Ցունաստանը պարտուած էր, թուրք բանակը հասած էր մինչեւ Խզմիր, ծովը քշած բոլորը: Ցունաստանի մէջ դատաստան եղաւ եւ այս քաղաքական խնդիրներով ճակատը լքած սպաներէն գլխաւորները պատիժի ենթարկուեցան գնդակահարուելով:

Այս կապակցութեամբ յոյն բրոֆէսոր մը վերջերս Աթէնքի մէջ ինձի կ'ըսէր. «Եթէ մենք քիչ մը խելք գործածէինք, հայերը եւ յոյները միանային, հայերը արեւելքէն, յոյները արեւմուտքէն, Թուրքիան չէր ըլլար այն, ինչ որ է այսօր: Սպառած թուրք ժողովուրդ մը, չորս տարի պատերազմի մէջ, եւ մենք թանկագին առիթ մը փախցուցինք»:

Ուրեմն հարկ է անդրադառնալ թէ ինչպիսի մեծ տարրերութիւն կայ 1918-ըն 1920ի շրջանի եւ անոր հետեւող ժամանակաշրջանին առնչուող թուրք ժողովուրդի հոգեբանութեան մէջ:

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

1918-1920ի տիրապետող հոգեվիճակը յաճախ կ'արտալայտուէր «Մեղայ», ի՞նչ մեծ ոճիր գործեցինք, դարման մը պէտք է գտնել» մտայնութեամբ: Եւ այս հոգեբանութիւնը մեծ արագութեամբ փոխուեցաւ երբ Մուսթաֆա Քէմալ մէջտեղ ելաւ, ոյժ ստեղծեց, յաղթեց հայերուն եւ յոյներուն, ու մտաւ Խաթանապուլ:

Ի՞նչ հետաքրքրական եւ հզօր գործօն մըն է ոյժը. ինչպէս արմատականօրէն կը փոխէ ան մարդուս հոգեբանութիւնը: «Մեղայ, մեղայ» ըստո թուրքերը սկսան բրտօրէն եւ լրբօրէն ուրանալ ցեղասպանութիւնը («Ի՞նչ ջարդ, ի՞նչ կոտորած: Զեր հայ կամաւորները ի՞նչ ոճիրներ գործեցին. դուք էք որ ահագին թուրք սպաննեցիք»): Յանկերգի վերածուած ուրացումի այս բանաձեւերը ծագում առին եւ թափ ստացան միայն քէմալական շարժման նուաճումներէն յետոյ եւ մարդիկ տակաւին կը հարցնեն թէ թուրքերը ինչո՞ւ կ'ուրանան:

Ինչպէս որ ջարդ ընելը, ոճիրը պայմանաւորուած է հսկայ ոյժով,- դուք պէտք է շատ օօրաւոր ըլլաք բաղդատմամբ զոհին,- նոյնպէս այդ ոյժը, որ անգլերէնով փառլը (power) կը կոչուի, պայման է, որպէսզի համարձակութիւնը ունենաք ուրանալու նոյն այդ ոճիրը:

Ոճիրն ու ոճիրի ուրացումը սերտօրէն կապուած են հզօրանքի եւ ոյժի հետ: Թուրքիոյ 85 տարիներու ուրացումները այսպիսի հասարակ յայտարարի մը կարելի է վերածել. այսինքն՝ բացատրել թուրքերու ուժային գոյավիճակով:

Հեռանկարներու Տարտամութիւնը

Ուրեմն հարց կը ծագի, իբրեւ վերջաբան. ի՞նչ հեռանկարներ կան այս հարցին լուծման համար: Այսինքն՝ կարելի՞ է յոյս տածել որ օր մը ցեղասպանութիւնը ո՞՛ միայն թրքական, այլեւ ընդհանուր ճանաչում գտնէ:

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Թէեւ ճիշդ է որ ցարդ եւրոպական կարգ մը խորհրդաբաններ, ինչպէս՝ Ռուսիոյ, Կիպրոսի, Յունատանի, խորհրդանշային կերպով ճանչցան Հայկական Ցեղասպանութիւնը, բայց խորհրդարանները ո՞չ հեղինակութիւն, ո՞չ ալ ազդեցութիւն ունին միջազգային գետնի Վրայ: Գործադիր իշխանութիւններն են որ վճռական դեր կը կատարեն հոս, եւ այսօր բացի Ֆրանսայէն, ո՞չ Ռուսիոյ, ո՞չ ուրիշ որեւէ ազգի խորհրդարանի կողքին կայ գործադիր մարմին մը որ ճանչցած ըլլայ զայն:

Կ'արժէ հոս կրկնել Սիամանթոյի արհամարհանքը: Իբրեւ թէ քաղաքակիրթ ազգ մը՝ Անգլիա, իբրեւ թէ քաղաքակիրթ ազգեր՝ Ամերիկա եւ Գերմանիա, այսօր անամօթաբար կը խուսափին, կը վարանին, եւ երկդիմի լեզու գործածելով խնդրական կը դարձեն Հայկական Ցեղասպանութեան ահաւոր իրականութիւնը:

Երբ երկու տարի առաջ հրատիրուած էի անգլիական խորհրդարանին առաջ ելոյթ ունենալու Հայկական Ցեղասպանութեան մասին, հոն արտաքին գործոց նախարարութեան ներկայացուցիչներէն մէկը տգեղ բառ մը գործածեց, ըսելու համար թէ Հայակական Ցեղասպանութիւնը փաստուած չէ: Ան գործածեց ամպիվալենտ (ambivalent) բառը, որուն հայերէնն է երկդիմի: Այսինքն՝ յայտնի չէ, տարտամութիւն մը, անորոշութիւն մը կայ, որ արդեօք իսկապէս եղածը ցեղասպանութիւն մըն էր:

Ըսի. «Յարգելի Տիկին, Գերմանիոյ կողքին, աշխարհի ամենամեծ արխիւնները, ուր հայկական ցեղասպանութիւնը փաստուած է, անգլիական պետական արխիւններն են: Ահագին նիւթ կայ անգլիական արխիւններուն մէջ: Դուք օր մը ձանձրոյթը յանձն առա՞ծ էք այդ արխիւններուն վրայ աչք նետելու: Թոյնապին, անգլիացի մեծ պատմագէտը, 1916ին վաւերագիրներու վրայ հիմնուելով հաստոր մը

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

հրատարակեց Հայկական Ցեղասպանութեան փաստարկումի կապակցությամբ: Ինչպիսի՞ ամօթ է Անգլիոյ պէս կառավարութեան մը համար նման խեղկատակութիւն մը ընելը»: Հոս միտքս կու գայ հնդիկ փիլիսոփիայ Թակորի մէկ խօսքը: Թակոր, որ շատ լաւ կը ճանչնար Անգլիոյ պատմութիւնը, ըսած է. «Ես կը հիանամ անգլիական ժողովուրդի ազնուութեան վրայ, բայց երբ որ հարցը կը վերաբերի անգլիական կառավարութեան, ամենափտած եւ ամենախարդախ կառավարութիւնը կը ներկայացնէ ան»:

Արդարեւ, պէտք է ընդունիլ որ, առհասարակ, կառավարութիւններուն մէջ բարդյական զգացումը շոգիացած է: Ամերիկեան ազգային արխիմերուն մէջ այնքա՞ն նիւթ կայ, եւ ինչպիսի՞ նիւթեր:

Մինչև 1917ի Ապրիլը, Ամերիկա չէզոք էր եւ Տրապիզոնի, Խարբերդի, Հալէպի մէջ կային ամերիկեան հիւպատոսներ, որոնք ահազին տեղեկութիւններ դրկած են Ռւաշիմկոն Հայկական Ցեղասպանութեան մասին: Եւ սակայն այսօր, այս կառավարութիւնը կը համարձակի ըսել թէ վստահ չէ որ ցեղասպանութիւն եղաւ: Այնպէս որ հարցը սա է:

Եթէ պատահէր որ Հայաստան բարգաւաճէր եւ ունենար հզօր բանակ, հզօր տնտեսութիւն, միլիոններով բնակչութիւն՝ 2-3 միլիոն ժողովուրդի փոխարէն, եւ եթէ պատահէր որ Թուրքիա համեմատաբար տկարանար, ես վստահ եմ որ այս հարցը հեշտութեամբ լուծում կը գտնէր: Բայց տկար ենք: Այսօր թուրքերը արհամարհանքով կը նային Հայաստանի վրայ: «Եթէ ոռուերը չըլլան, 3,000,000 ժողովուրդ էք եւ ձեր Հայաստանը 48 ժամէն կրնանք գրաւել՝ եթէ պէտք ըլլայ», կ'ըսեն: Այս եւ նման խօսքերու մէջ քանդակուած է ընդհանրապէս թրքական կեցուածքը հանդէպ Հայաստանի:

Թրքական այս յոխորտ կեցուածքը անյեղլի՞ է արդեօք:

ԱԿԱԾՎԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Պատմութիւնը անակնկալներով լի է: Կրնայ պատահիլ որ Թուրքիոյ մէջ քաղաքացիական պատերազմ տեղի ունենայ: 70ական թուականներուն ձախակողմեան ոյժերը այնքան զօրացած էին Թուրքիոյ մէջ, որ նոյնիսկ իմ մէկ թուրք աշակերտս կ'ըսէր թէ արեւելեան նահանգներուն մէջ աննիք նոր մայրաքաղաք մը պիտի ստեղծէին եւ Անքարայի դէմ պատերազմ վարէին՝ սոցիալիստ-քոմունիստ կառավարութիւն մը ատեղձելու համար. բայց բանակը միջամտեց եւ ամէն ինչ ջուրը ինկաւ:

Ուրեմն քաղաքացիական պատերազմի հեռանկարը առ այժմ շատ աղօտ է. սակայն տնտեսական քայլքայումի վտանգը միշտ առկայ է: Այսօր թրքական պիտմէն բաւական խարխուլ է: Շուրջ 250 երկիլիոն տողարի պարտք ունին թուրքերը. ներքի՞ն եւ արտաքին պարտք: Եւ հակառակ ասոր, թուրքերը այսօր ամբարտաւանօրէն կը սպառնան որ եթէ Հայկական Ցեղասպանութիւնը ընդունիք, ձեզի այս պիտի ընենք, այն պիտի ընենք, եւայլն:

Սակայն ի՞նչ պիտի ընեն կամ պիտի կրնան ընել:

Կ'արժէ հոս օրինակ մը տալ: Երբ որ երկու-երեք տարի շարունակ ֆրանսական խորհրդարանին մէջ Հայկական Ցեղասպանութեան ճանաչման մասին վիճաբանութիւններ եղան, թուրքերը շարունակ կը սպառնային. «Աման, եթէ ընդունիք, ֆրանսական մեծ ընկերութիւններու հետ մեր առեւտրական համաձայնագիրները պիտի ջնշենք, այս պիտի ընենք, այն պիտի ընենք, հարուած պիտի տանք ֆրանսական տնտեսութեան, եւայլն»:

Երբ Նախագահ Շիրաք վերջապէս ստորագրեց Հայկական Ցեղասպանութեան ճանաչման օրէնքը, երկու-երեք ամիս թուրքերը ձեւակերպութիւններ ըրին, շնչեցին որոշ համաձայնագիրներ, բայց, ինչպէս ակնկալելի էր, հինգ ամիս յետոյ, այդ նոյն թուրքերը մօտեցան Ֆրանսայի՝

ՓՐՈՒ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

հարկադրաբար, եւ թրքական պլըֆը իր ծիծաղելիութեամբը կատակերգութեան մը վերածուեցաւ:

Հակառակ այս բոլորին, թրքական թաքուն եւ բացայայտ սպառնալիքները տակաւին ի օրու են: Նոյնիսկ հզօր ամերիկացին տակաւին թրքական սպառնալիքի տակ է: Ամերիկեան արտաքին գործոց նախարարութիւնը շարունակ հայերուն կը թելադրէ որ չգրգուն թուրքերը:

Ամերիկացիները կոչ կ'ընեն հայերուն, ըսելով. «Հանդարտուցէք, հաշտութեամբ այս հարցը կը լուծուի: Հիմա թուրք-հայկական հաշտութեան յանձնախումբ մը կայ»: Այսինքն՝ հայերը մեղմացնեն ցեղասպանութեան ճանաշման իրենց պահանջը եւ նոյնիսկ հրաժարին անկէ:

Ըսել կ'ուզեմ թէ թրքական այս սպառնալիքները մեծ մասամբ սին են, սակայն եւ այնպէս թուրքերը կը յաջողին համոզել, որ ասոնք իսկապէս լուրջ եւ վտանգաւոր ապառնալիքներ են, հարկադրելով որ եւրոպական եւ ամերիկեան կառավարութիւնները զգուշութեամբ վերաբերին:

Հայկական Ցեղասպանութեան Թուրքիոյ կողմէ ճանաչումի միակ միւս հեռանակարը կը կայանայ Թուրքիոյ՝ Եւրոպական Միութեան միանալու առաջադրանքին յաջողութեան մէջ: Սակայն ես չեմ համոզուած որ վերջ ի վերջոյ Եւրոպա լուրջ կերպով նկատի պիտի առնէ Թուրքիոյ թեկնածութիւնը: Ահաւոր խոշընդոտներ կան, ինչպէս Գերմանիոյ նախկին վարչապետ Հէլմութ Շմիտը իր մէկ գրքին մէջ կը շեշտէ: Հոն ան տասը էջեր նուիրած է այս հարցին հետեւեալ խորագիրով՝ «Ինչո՞ւ Եւրոպա Պէտք Զէ Ընդունի Թուրքիան», եւ մէկ առ մէկ թուելով կ'ըսէ թէ նա՛խ կայ մշակոյթի հարց մը. թուրքերը պիտի խուժեն Եւրոպա եւ կրօնական ու այլ խնդիրներ պիտի առաջանան:

Երկրորդ, կ'ըսէ, միլիոնաւոր թուրքեր պիտի խուժեն Եւրոպա եւ ահագին խնդիր պիտի ելլէ տնտեսութեան մէջ:

ԱԿՆԱԲԿՆԵՐ ՀԱՅԿԱՎՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵՎՆ ՄԱՍԻՆ

Յետոյ, Թուրքիա ահագին խնդիրներ ունի իր դրացիներուն հետ, որոնք Երոպայի հետ ոչ մէկ առնչութիւն ունին:

Միւս կէտք, որ ամենակարեւորն է իմ կարծիքովս, այն է թէ, ինչպէս կ'ըսէ Ծմիտդ, թուրքերը այնքան արագ կ'աճին, որ 20-25 տարի յետոյ 100,000,000ը պիտի անցնին, կարելի է 40 տարի, 50 տարի յետոյ, և եթէ Երոպական Միութեան միանան, Երոպական Խորհրդարանին մէջ թուրք երեսփոխանները աւելի մեծ քանակ պիտի ունենան՝ քան թէ ամբողջ Երոպայի երեսփոխանները:

Ծմիտդ կ'աւելցնէ. «Հարց կու տամ ձեզի. ի՞նչ պիտի ընէք. Երոպան թուրքերու կողմէ պիտի կառավարուի թուրք երեսփոխաններու մեծամասնութեամբ»:

Այս բոլորէն ետք ան առաջ կը քշէ տնտեսութեան հարցը: Թուրքիան, կ'ըսէ Ծմիտդ, բեռ պիտի ըլլայ Երոպայի. խարխուլ տնտեսութիւն մը ունի ան, ցած է անոնց մակարդակը: Միեւնոյնը ըսաւ նաև Ֆրանսայի նախկին նախագահ Ժիւգար Տէսթէնկ:

Այսօր, Երոպա կը պնդէ որ թուրքերը ընդունին դառնալ աւելի ժողովրդավար (տէմոքքադ), որպէսզի իբրեւ թեկնածու լուրջի առնուին: Այնպէս կ'երեւի թէ Երոպա կը փափաքի Թուրքիան դէափի ժողովրդավարութիւն մղել, առանց խոստանալու որ ի վերջոյ ան պիտի ընդունուի իբրեւ անդամ:

Ներկայիս, Գերմանիոյ մէջ պայքար կայ ընտրութեան: Սոցիալ-տէմոքքադներն են որ կառավարական ղեկը առած են իրենց ձեռքին մէջ եւ կը դարպասն Թուրքիան: Բայց իրենց հակառակորդ պահպանողական երեք գերման կուսկացութիւնները վճռական կերպով դէմ են Թուրքիոյ Երոպայի միանալուն: Անընդունելի է, կ'ըսն առնք: Յետոյ, եթէ պատահի որ յառաջիկայ ընտրութիւններուն

ՓՐՈՖ. ՏՔԹ. ՎԱՀԱԳՆ ՏԱՏՐԵԱՆ

պահպանողականները կառավարական դեկը ձեռք առնեն, հարցը վերջացած է, որովհետեւ որպէսզի Թուրքիա Եւրոպայի կողմէ ընդունուի միասնական քուէ պէտք է. եթէ Եւրոպական Միութեան մէկ անդամ իսկ հակառակի եւ վէթօ դնէ, թեկնածուն անդամ չի կրնար ընդունուիլ: Լուսեմ-պուրկն ալ հակառակ է: Ուրիշ վերապահներ ալ կան:

Անանկ որ Թուրքիոյ Եւրոպա ընդունուելու հարցը շատ խնդրական է. բայց եթէ պատահի որ ընդունուի, հոս յոյսի նշոյլ մը կայ, որովհետեւ այդ ժամանակ Թուրքիա պիտի հարկադրուի որդեգրել, ընդունիլ եւրոպական արժեքներ, խօսքի ազատութիւն, մամուլի ազատութիւն, պատմութիւնը քննելու ազատութիւն, կառավարութեան միջամտութեան անընդունելիութիւն:

Այսօր թուրք պատմաբաններու մեծ մասը մաս կը կազմէ Թուրք Պատմագէտներու Միութեան եւ Թուրքիոյ Պատմագէտներու վարկածը Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ, վարկածն է թուրք կառավարութեան:

Կարգ մը թուրք ազատամիտ պատմագէտներ, որոնք մաս չեն կազմեր այդ միութեան, հեգնանքով կ'օգտագործեն րէսմի թարիհ (պաշտօնական պատմութիւն) արտայայտութիւնը. այսինքն՝ կառավարութիւնն ունի պաշտօնական վարկած մը՝ թէ Հայկական Ցեղասպանութեան պատմութիւնն այսպէ՞ս է, եւ ատիկա պէտք է ընդունիլ:

Եթէ Թուրքիա Եւրոպայի միանայ, այս կացութիւնը պիտի սրբագրուի: Անկախ մտածող թուրք պատմագէտներ երեւան պիտի գան եւ ասպարէզ կարդալէ յետոյ պաշտօնական թրքական վարկածին, պիտի սկսին պրայտել. շատ հաւանաբար իմ գործերս ալ ամբողջ պիտի տարածուին Թուրքիոյ մէջ՝ հայկական շարդերու փաստարկումներով եւ կայ ահագին համալսարանական սերունդ մը, որուն մղումովը թուրքիա հաւանաբար նոյն քայլը պիտի առնէ,

ԱԿՆԱԲՐԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ինչպէս Գերմանիա առաւ, ընդունելով որ մեծ ոճիր մը գործեց, որուն համար ալ ճերողութիւն խնդրեց եւ հաստուցումներ ըրաւ:

Սա, անշուշտ, ժամանակ պահանջող յառաջընթաց մըն է, եթէ Եւրոպայի միանալու ծրագիրը իրականանայ:

Եզրակացնելով, հարկ է շեշտել որ Հայկական Ցեղասպանութիւնը ո՛չ միայն պատմականօրէն անժխտելի եւ բացարձակ իրողութիւն մըն է, ո՛չ միայն իրաւականօրէն անժամանցելի մեծ ոճիրի մը կարգավիճակը ունի, այլեւ կը մնայ եղերական սուգի արտակարգ դարբնոց մը, ուր ազգային պատկանելութեան տենչերը եւ հակումները մշտանորոգ կերպով կը շաղկապուին: Թրքական յարատեւ ժխտումները եւ ուրացումները այս իմաստով Հայկական Ցեղասպանութեան իրադրութիւնը երկասյրի դաշոյնի մը վերածած են. մէկ կողմէ անոնք բրտօրէն կը խոցեն մեր անհատական զգացումները եւ մեր ազգային արժանապատութիւնը, բայց միևնույն կողմէ ալ նոյնապէս կը խթանեն եւ նոյնական կը նուիրականացնեն մեր կորովը, մեր կիրքը՝ ամուր կերպով կառշելու համար մեր ազգային ինքնութեան: